

6369

ԱՅՆԹԱՊԻ

ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

1896 — 1935

ՀԵՂԻՆԱԿ

ՄԵԴՐԱԿ Կ. ՄԱԹՈՍԵԱՆ



Հ. Ա. Լ. Է. Պ

ՏՊԱԳՐԹ, Ա. ՏԵՐ ՍՈՀՈՎԿԵԱՆ

1935

267.6

VIS

1 OCT 2009

ԱՅՆԹԱՐԴԻ
ՔՐԻՍՏՈՆԱԿԱՆԻՒԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

21.06.2013

6369

267.6
Վ-15

ԱՅՆԹԱՊԻ

ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(1896 – 1935)

ՀԵՂԻՆԱԿ

ՍԵՒՐԱԿ Կ. ՄԱԹՈՍԵԱՆ

«Աստուած Հոգի է, և իրեն երկրպագող ներուն ալ պէտք է որ հոգիով և ճշմարտութիւնով երկրպագութիւն ընեն» (Յովհ. Դ. 24):

«Վասնդի թլիփատութիւնը մենք ենք, որ հոգիով զԱստուած կը պաշտենք, ու կը պարզենանք Յիսուս Քրիստոսով, և մեր վստահութիւնը մարմնի վրայ չէ» (Փիլ. Գ. 3):

Հ. Ա. Լ. Է. Պ

ՏՊԱԳԻԹ. Ա. ՏԵՐ ՍՈՀԱԿԵԱՆ

1935



65507-67

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Այնրապի Քրիստոսասիրաց Ընկերութիւնը իր ետեր ունի շուրջ հառասուն տարուայ կեանք մը: Դժբաղդաբար, այս ժամանակամիջոցին ան իրեն յատուկ մամուլ չունեցաւ եւ ատոր համար ալ չի կրցաւ ինքզինքը ընդհանուր հայութեան ծանօթացնել: Այսու ամենայնիւ Քրիստոսասիրաց Ընկերութիւնը, Կիլիկիոյ սրտին մէջ ունեցաւ այնպիսի նուիրեալ գուծունեալութիւն եւ ցոյց տուաւ անանկ բարձր ձգտումներ որոնք արժանի են մասնաւոր նկատողութեան ամեն հայուն եւ մանաւանդ Հայ Եկեղեցոյ վերածնունդով հետաքրքրուող իւրաքանչիւր անհատին:

Քրիստոսասիրաց Ընկերութիւնը, ինչպէս անունն ալ յայտնի է, զուտ հոգեւոր եւ Քրիստոսակեղբան շարժում մըն է, որուն յատկանշական գիծերը եղան՝ (ա) փոխուած կեանքեր, (բ) աւետարանչութիւն եւ (զ) Եկեղեցական բարեկարգութեան պահանջ:

Իր այս հանգամանեներով, Քրիստոսասիրաց Հոգեւոր Եղբայրակցութիւնը, Հայ Առաք. Եկեղեցւոյ ժողովրդեան մէջ, անընդհատ փողահարը Եղած և Աւետարանի հիմնական հւմարութիւններուն եւ կենդանի վկան՝ Քրիստոնեական առողջ փորձառութեան:

Յուսով ենք որ այս գրելով պիտի ծառայէ նոյն նպատակի իրազործման՝ աւելի ընդարձակ շրջանակի մը մէջ:

ՄԵԳԻՐԱԿ Կ. ՄԱԼԹՈՍԵԱՆ

ՏՊԱԳՐ. .
Ա. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ
RUE TILEL - ALEP

ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐԱՑԻ ԾՆՈՒՆԴԸ

1895—96 տարիները թուրքիոյ հայութեան հաշմար աղջտի և արցունքի տարիներ եղան։ Բոլոր հայաշատ կեզրոններու մէջ հայերը անխնայ ջարգուեցան և կողովառւեցան։ Ամէն աեղ արիւն հոսեցաւ։

Այնթապ, Կիլիկիոյ մէջ այդ հայաշատ կեզրոններէն մէկը, իր արեան տուրքը վճարեց 1895 նոյ. 4ին։ Այնթապի ջարգի ատեն, չուրջ չորս հարիւր հայեր ըսպաննեցան, բազմաթիւ տուններ կողովառւեցան և հրոյ ձարակ եղան։ Իսկապէս մեւ օրեր էին այդ օրերը. վիշտ ու թախիծ պատած էր սրաերը։

Աստուած սակայն, այդ միծ աղջտէն բարիք հաւնեց, վիշտ ուրախութեան փոխոց և նիւթական աղքասութիւնը իր հոգեւոր հարասութիւնավը փոխարիւնեց։ Աստուծոյ այս նախախնամական գործունէութեան արդիւնքը ըլլալով, Այնթապի միծ ջարգին հետեւեցաւ հոգեւոր արթնութիւնը* մը և անկէ Հայ Առաք. Ժողովրդին մէջ ծնաւ ու կազմուեցաւ Այնթապի Քրիստոսակարաց Բնիկրութիւնը։ Ահա թէ ինչպէս։ —

Աղջտի այդ օրերուն, մասնաւոր կարգադրութեան մը համեմատ, Հայց։ Ասաքելական Եկեղեցւոյ բեմէն, ամէն կիրակի իրիկուն պաշտամունքի տուն կանու-

* Այս հոգեւոր արթնութիւնը պէտք չէ շփոթել, տաւրիներ ետքը Այնթապի Բողոքական Եկեղեցիներու մէջ տեսնըւած արթնութեան հետ։

նաւոր քարոզութիւն կ'ըլլար։ Հազարաւորներ կ'ունաւ կընդրէին այդ քարոզներուն և Սաստւա՛ծ միայն զիտէր թէ ինչ պիտի ըլլար անոնց արդիւնքը։

«Միք իմ խօսի կրակի պէս չէ՞, կ'ըսէ Տերը, եւ ապառաժը կուրող մուրենի պէս չէ՞»։

1896ի գարունն էր, և ահա վերակենդանացող բնութեան հետ միասին Սաստւած կեանքի կը կոչէր մի քանի երիտասարդներ որոնք թէե անուս և պարզ արհեստաւորներ էին, բայց Սաստւածոյ ձեռքերուն մէջ շատերուն գարձի գալուն միջոցներ պիտի ըլլային։ Աշնոնցմէ մէկը իր գարձին պատմութիւնը հետեւեալ կերպով կը պատմէ։

«1896ի Մեծ Բարեկենդանն էր։ Ըստ հայեցի սուվորութեան, մեր ազգականներէն ոմանք մեր տունը ճաշի հրաւիրուած էին։ Անոնց մէջ կը գտնուէր քրիստոնեայ բարեպաշտ ազգական մը որ հօրս հետ կը խօսակցէր ապաշխարութեան, փրկութեան և այլ հոգեորնիւթերու վրայ։ Նոյն պահուն ես տան մէջ անկիւն մը նստած կ'ունկնդրէի այս խօսակցութեան։ Խրաքանչիւր բառ ինծի համար նոր և անըմբոնելի կ'երենար։ Զէի հասկնար թէ ինչ կը նշանակէին ապաշխարել, փրկըսիլ, վերսախն ծնանիլ են։

Երբ խօսակցութիւնը վերջացաւ, մեր պատուական հիւրը աչքը վերցնելով անսաւ թէ ես ինչպէս լարուած ուշազրութեամբ կը հետեւէի իրենց խօսակցութեան։ Շուտով ուշազրութիւնը զրաւուեցաւ և աջ թեւէս բանելով ըստւ։ «Տղա՛ս, թերեւս գուն մեր խօսակցութենէն բան մը չի հասկցար, բայց ազօթէ՛ Աստւածոյ որ Ան իր ձամբան քեզի ցուցնէ։»

Չեմ զիտէր ինչ կար այս պարզ նախադասու-

թեան բառերուն մէջ, այն վայրկեանին երբ այս խօսքերը ականջս հասան, սրտիս մէջ անմարելի կրակի մը հրդեհումը զգացի։ Աւ անկէ ետքը ինքզինքս կորսըւած մեղաւոր մը զտայ։ Կ'ուզէի Սաստւածոյ հաճելի ըլլալ, բայց չէի զիտէր թէ ինչ ընկերու եմ։ Կատարեալ ազիտութիւն Սաստւածոյ ճամբուն մասին և անմարելի իղձ Աստւածոյ ճշմարիտ զաւակը ըլլալու, միանգամայն մեղաւից բնութեան տիրապետութիւնը իմ մէջս, կեանքս բոլորպին անտանելի կը գարձնէին։ Այլևս հին կեանքիս հաճոյքները ինծի գոհացում չին տար, բայց նոր կեանքի ուրախութիւնն ալ չունէի իմ մէջս։ Բոլոր հոգիովս կ'ատէի մեղքը, բայց ամէն անգամ որ թոթափել կ'ուզէի անոր տիրապետութիւնը իմ վրայէս, ինքզինքս կը զտնէի շղթայուած գերիի մը վիճակին մէջ։ Գիշիր ցերեկ կ'ազօթէի որ Աստւած իր ձամբան ինծի ցուցնէր։ Պղափկութենէս զոց սորված ազօթքներուս կրկնութիւնը անզգալարար զարդար էր։ Հիմա միայն մէկ ազօթք ունէի որ իմ ներքին ցուցումներէս կը բղխէր և իմ հոգեկան վիճակիս խակական թարգմանն էր — Ով Տէր, Քու ձամբադ ինծի սորվեցուր։

Մեծ Պահքի հօթ շարաթեները այսպէս անցան։ Աւ շագ նարթուան եկլացի գիշերն էր, հազարաւոր մարդիկ մինչեւ գաները եկեղեցին լեցուցած էին, ես ալ առաջին շարքերու մէջ տեղ մը զրաւած, զիշերային խորհրդաւոր ժամերգութեան կը հետեւէի լարուած ուշազրութեամբ։ Վերջապէս մէկիկ մէկիկ մամերը մարհացան, խաչելութեան աւետարանները իրաւու ետեւէն կարգացուեցան և ծերունի քահանայ մը ըստ սովորութեան խաչելութեան պատմութիւնը կրկնեց և հազի-

իր քարողին կէսը հասած էր, բսաւ, «Քրիստոս այս չարչանքները մեր մեղքերուն համար կրեց»։ Եօթը շաբաթիներ առաջ զիս մահուան քունէն արթնցնող Առառուծոյ Հոգին, այս բառերով ինձի նոր յայնութիւն մը ևս պարզեց: Ասուծոյ սիրոյն անձնական մէկլ յայտնութիւնն եր այդ: Հոգիս խորերէն որոշ, շատ ուրոշ ձայն մը ինձի կ'ըսէր, «Ես քեզզի համար չարչառուեցայ, քեզի՛ համար մեռայ, ևս քեզ կը սիրեմ»։ Այդ վայրկեանէն սկսելով ուեէ կերպով մը չէի կրնար բացատրել թէ ինչո՞ւ ևս այսքան առան աշխարհը սիրած էի, փոխանակ զիս սիրող ևս իր անձը ինձի համար տուող Յիսուս Փրկչս սիրելու: Քրիստոսի անհուն սիրոյն հանդէպ անտարբեր ևս անզգայ գանուած էի, այս մայր մեղքին մէջ, բոլոր ուրիշ մեղքերս կորսուեցան, պարզապէս ինքդինքս դաւաճան մը կ'զգայի:

«Երբ լուսնցաւ և ևս եկեղեցին կ'ելլէի, խորապէս ցնցուած էի, այն աստիճան որ ալ գործելու անսկարող վիճակ մը ունէի: Յիսուս Փրկչս նորայաց սէրը կոտրած էր սիրաս, ձմլած էր հոգիս: Զէի կըրնար արցունքներս զավել, միշտ կը կրկնուէր այն հարցումը իմ սրտիս մէջ, թէ ինչո՞ւ ևս աշխարհը սիրած եմ փոխանակ Յիսուս Քրիստոսի որ իմ փրկութեանս համար իր պատուական արիւնը թափած էր Դողդոթայի խաչին վրայ: Այս խորհուրդը կը տառապէր զիս, կը ձնչէր վրաս:

«Վերջապէս ձգեցի գործս, քաղաքէն գուրս քառայր մը գացի, հոն խոր լուսութեան և առանձնութեան մէջ, արցունքոտ աչքերով խոստովանեցայ Յիսուս Փրկչս որ եթէ մինչեւ հիմա աշխարհը սիրած եմ,

սպատառը այն էր որ իր սէրը չէի գիտեր, հիմա որ իր սէրը ինձի յայտնուած է, այլևս ուրիշ բան չեմ կըրնար սիրել, ինքը պիտի ըլլայ իմ սիրոյս միակ առարկան մինչեւ կեանքիս վերջին վայրկեանը:

«Իմ սիրելի Փրկչիս հետ առաջին դիմ դիմաց խօսակցութիւնս էր այս և առաջին ուխտս իմ և իր միջնեւ:

«Կարող չեմ բացատրելու այն խաղաղութիւնը որ ողողեց իմ հոգիս այդ պահուն: Իրապէս ինքնինքս Փրկչիս բազուկներուն մէջ կ'զգայի: Զօրութիւնս մը զիս զրաւած էր. երբ տաւն կը վերադառնայի, վսահութիւնս մը տանէի սրտիս մէջ որ այլևս ոչ մէկ ոյժ կարող չէր զիս Փրկչիս ձեռքէն յափշտակելու և կամ Աշնոր անրացատրելի սէրէն զիս բաժնելու:»

Այս երկար մէջըերումը ըրինք, միայն գաղափար մը տալու համար թէ Այնթապի կոտրածին հետեւող '96ի գարնան միջոցին, Աստուած ի՞նչ հրաշքներ կը զործէր մի քանի աննշան, անծանօթ, ազքատ և արհեստաւոր երիտասարդներու կեանքին մէջ: Աստուծոյ այցելութեան մասնաւոր մէկ ատենն էր այդ: Բոլորովին աշխարհիկ կեանքի արուած երիտասարդներու խումբեր կ'ատաշխարէին և գարձի կուգային, ամէն մէկը ունենալով իր գարձին որոշ և սրտազրաւ պատմութիւնը: Այսպիսիներ ինքնարերարար զիրար զըտնելով իրարու հետ հոգեւոր ժողովներ կը գումարէին: Հակառակ իրենց փափաքին անոնք չէին կրնար գաղտնի մնալ կամ հանրութեան ուշագրութենէն վրիսիլ: Մարդիկ նոյն իսկ փողոցներու մէջ զանոնք հետապնդելով անոնց ժողովներուն ներկայ ըլլալ կ'ուզէին: Այս երիտասարդները Քրիստոսի Հոգին և Քրիս-

տոսի սերեն գրաւուած էին, այն աստիճան որ շատ
չանցած անոնց հաւաքոյթները ճանչցուեցան իրրեւ
Քրիստոսասէրներու ժողովներ։ Այսպէս կազմուեցաւ
Քրիստոսասիրաց Ընկերութիւնը։ Աստուծոյ հոգիին
այցելութեան և հասառակ ժողովրդեան մէջ աեզի ու
նեցած հոգեւոր արթնութեան մը պառւղն էր այդ։



ԱԻԵՏԱՐԱՆԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆՆԵՐ

Քրիստոսասէրներու թիւը ամէն օր կը մեծնար
և անոնց ուրախութեան չափ ու սահման չկար։ Միշտ
կ'ուզէին մէկտեղ գալ և իրենց նոր փորձառութիւն-
ները իրարու պատմիլ։ Ընդհանրապէս շաբաթ գիշեր-
ները և կիրակի օրերը երեկոյիան ժամերգութենէն
անմիջապէս ետքը մէկտեղ կուզային, կ'աղօթէին, զի-
րար կը քաջալերէին և իրենց նոր կեանքին փորձա-
ռութիւններուն դիրար բաժնեկից կ'ընէին։

Անոնց հաւաքոյթները ուր որ աեղի կ'ունենար,
ժողովու բզը հոն կը խուժէր։ Այդ հոգեւոր ժողովնե-
րուն ներկայ գտնուիլ, շատերու համար մեծ բազդ
մըն էր։

Այս ժողովներու մէջ անապաշխար մարդոց ներ-
կայութիւնը անհրաժեշտ կը գարձնէր աւետարանչու-
թիւնը։ Դարձի եկած արհեստաւոր երիտասարդներ,
որոնք անգամ մը Փրկչին սէրը ճաշակած ըլլալով, անձ-
նապէս և փորձառաբար գիտէին Անոր փրկարար զօ-
րութիւնը, ոաքի կ'ելէին և մեծ համարձակութեամբ
կը հրաւիրէին իրենց ազգակիցները որ ճշմարիտ հե-
տեւողները ըլլան նոյն թիսու Քրիստոսին։

Անոնց քարոզութեան նիւթը ո՛չ բարձր քարոյա-
կանութիւն էր և ոչ ալ բառին սովորական իմաստով
բարեպաշտութիւն կամ ասաւածապաշտութիւն։ Ա-
նոնք կը քարոզէին Կենդանի Յիսուս Քրիստոսը որ կա-
րող էր փրկելու ամենեն մեծ մեղաւորներն անգամ, եթէ

միայն ապաշխարեին եւ հաւատեով նետուեին Անոր սիրոյ բազուկներուն մեջ:

Եատ չանցած հասարակ տուներ և անոնց բակերը, Սստուծոյ խօսքին ծարաւի ժողովրդեան համար նեղ գալու սկսան: Կարդ մը բարեկամներու միջոցաւ սակայն, կարելի եղաւ քաղաքիս Աթենական Վարժարանը վարձել, կիրակի օրերը հոն գումարելու համար հոգեւոր ժողովները:

Կիրակի կէսօրէն անմիջապէս եաքը կանանց համար և երեկոյեան ժամերգութենէն անմիջապէս եաքը ընդհանուր ժողովրդեան համար հոս կանոնաւոր ժողովներ կը գումարուէին:

Կանանց յատուկ ժողովներու մէջ, շատերու կարգին երկու անուանակից օրիորդներ Սրաքսի ձէպէճահան* և Արաքսի Մաթոսեան, իրենց հոգեշտոնչ քարոզներով մնածապէս կը յուղէին խուռն բազմութիւնները և շատերուն գարձի գալուն պատճառ կ'ըլլային: Երեկոյեան ժողովներու ատեն, երկուս բազմութիւնը, ժամանակէն ատաջ կը զրաւէր Վարժարանին ընզարձակ սրահը և նոյնիսկ կը լեցնէր բակը: Պատզամը արուելու ատեն անոնց ունկնդրելու ձեւէն յայտնի կ'երեւար թէ ո՛ր աստիճան կը վայելէին այդ պատզամը և իրենց սրահն պապակը կը յագեցնէին անոր յաւիտենական ճշմարտութիւններով:

Մարդիկ պաշտօնական հագուստներով ձեռնազըրեալ կղերներու քարոզութեան վարժուած էին, բայց հասարակ ժողովրդեան ծոցէն ելած, պաշտօնական ոչ

*Տե՛ս Կենսագրութիւնը «Մոռցուած Նահատակուհին» վերնագրով Ֆրէզնոյի «Փարոս» կրօնաթերթին 1930, նոյեմբերի թիւին մէջ:

մէկ հանգամանքով, միմիայն ներքին հոգեւոր փորձառութեան մը զիտակցութիւնէն մղուած երիտասարդ և երիտասարդուհիներու քարոզութիւնը նորութիւն մըն էր: Կիրակի երեկոյեան ժողովներուն ներկայ և զողներուն թիւը, երեկոյեան ժամերգութեան ներկայ եղողներուն առնուազն տամապատիկը կ'ըլլար: Երբեմն քարոզով երիտասարդներ Քրիստոսի մէրը ժողովրդեան բացարեկու ատեն չէին կրնար իրենց արցունքները զավել և կիսկատար նախագասութիւններով միայն կրնային իրենց քարոզութիւնը շարունակել:


Յայտնի ամբարիչաներ, իրենց մեղսալից կհանչքով համբաւ հանողներ, զինովներ և հայոյողներ կ'ապաշխարէին և դարձի կուզային: Անոնց կարգէն էր Սարաֆ եսթէր անունով վասահամբաւ կին մը որ իրապէս Յիսուսի եկաւ և իր հոգիին ձշմարիտ Բարեկամը գանելէն եաքը, հին բարեկամներուն կանակ զարձուց և մի քանի շաբաթ եաքը անոնց մէկ գնդակին զոհ զնաց: Այսպէս կը հաստատուէր որ Սստուծոյ խօսքը յեղաշըռղ ոյժ մըն է, ազգերը և անհատները կրծող անբուժելի վէրքերուն միակ բալասանը:

Աղենական Վարժարանի սրահներն ալ այլեւս նեղ կուզային և շարժումը Ագդ: մամիններու ուշազըրութեան առարկայ կ'ըլլար: Տակաւին գործը այսաքան չմիծցած, քաղաքիս Առաջ, փոխանորդ Տէր Յարութիւն քննյ: Տէր Մելքոնեանին հրաւէր արուածէր որպէսզի ժողովներուն հսկէր և իր ներկայութեամբ քաջալերէր հոգեւոր շարժումը: Այս հրաւէրը այն ատեն նորին արժանապատութեան կողմէն մերժուած էր սա առարկութեամբ թէ չափաղանց զբաղեալ է և ժամանակ չունի: Հիմա սակայն խելացիութիւն կը հա-

մարուէր ևկեղեցիի բակին մէջ, Ազգ. Լսարան անուշնով ծանօթ հին ևկեղեցիի ընդարձակ սրահը տրամաշգրել այս ժողովներուն։ Արդէն ժողովուրդն աւ ինքնարերաբար, Ազգ. մարմիններուն քով դիմումներ կը կատարէր նոյն նպատակով։

Շուառով ժողովները փոխադրուեցան ևկեղեցւոյ բակը, Ազգային Լսարան։ Ամէն կիրակի, երեկոյնան ժամերգութենէն ետքը, 1000—1200 երկուութիւն ընդարձակ սրահը կը լիցնէր ևւ աշխարհական երիտասարդ քարոզիչներու բերնէն ժողովուրդը կը լուէր Յիսուս Քրիստոսի սիրոյն և զօրութեան փրկարար պատգամը։ Յաձախ Ազգ. Լսարանի ընդարձակ սրահն ալ ալ նեղ կուգար ժողովրդեան և գուրսը մը նացող հարիւրաւորներ կ'սահիպուէին գոներէն ու պատուհաններէն լսել կենաց Խօսքը։ Այս ժողովներուն մէջ, շաբականներու հետ միասին կ'երգուէին ժողովրդեան հասկնալի լեզուով հոգեոր երգեր որոնք անսահման ազգեցութիւն կ'ունենային արթնցած սրտերու վրայ։ Երբեմն նոյնիսկ ծանօթ ընտանիքներ, կը հրաւիրէին երգիչ խումբի անդամները որ շաբթուան մէջ իրենց տուները այցելին և նոյն սրաագրաւ երգերը կրկնեն իրենց։

Ամէն կիրակի, ևկեղեցւոյ բակը, Ազգ. Լսարանի մէջ տեղի ունեցող ժողովը կեղրոնական հանդամանք մը ունէր։ Նոյն օրը իրիկուան ձաշէն ետքը, թաղերու մէջ կ'սկսէին թաղային ժողովներ որոնց թիւը երբեմն մինչև 15—20 ի կը հասնէր։ Այս ժողովներու մէջ Աւետարան կը կարգացուէր, հոգեւոր կեանքի շուրջ բացարութիւններ կը տրուէին ևւ հարցու պատասխաններ տեղի կ'ունենային։ Ժողովրդեան



ՊՐ. ՓԻԼԻՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ († 1917)

Մէկը՝ Այբբապի Հոգեւոր Շարժումին ամենեն ազդեցիկ առաջնորդներէն, Յիսուս Քրիստոսի անվեներ մէկ զինուորը, որ մեծ համարձակութեամբ եւ անդուլ զանենով բարոյեց Աւետարանը, յօրինեց հոգեւոր երգեր եւ իր բարձր ուսումն ի սպաս դրաւ Աստուծոյ Թագաւորութեան յառաջացման համար։



հասկնալի լեզուով հոգեւոր երգեր կ'երգուէին ևւ տշղօթքներ կը մասաւցուէին։ թէ՛ Սպդ. Լսարանի եւ թէ՛ թաղային ժողովներու մէջ արուած, կիրակի օրուան Ար. գրական պատգամները, շաբթուան միւս օրերուն մէջ հազարաւոր մարգոց խօսակցութեան և խորհրդածութեան նիւթ կը մատակարարէին։ Այսպէս կ'ըլլար արհեստաւորներու խանութներուն մէջ, այսէր նաև ընտանեկան յարկերու խազալ չընանակներուն մէջ։ Այնթապի մէջ նոր մթնոլորտ մը ստեղծուած էր։

65507-67

Անցողակի ըսենք նաև որ նոր շարժումը ժողովրդեան մէջ անյագ տենչ մը ստեղծած էր Ար. Գիրքը կարգալու ևւ ուղղակի աղբիւրէն հոգեւոր իրականութիւններու մասին տեղեկութիւն ստանալու համար։ Այս առթիւ ծախուող Աւետարան և Աստուածաշշունչներու թիւը հազարներու կը հասնէր ևւ յաձախ քաղաքիս գրավաճառը չէր կրնար իր ասկապրանքները հասցնել եղած պահանջին։ Անոնք որ հոգեւոր արթնութիւն կունենային, բայց կարգալ գրել չէին զիտեր, այդպիսիններուն օգնելու համար, ընկերութիւնը կ'որոշէր յատուկ գասատուներ, որպէսպի անոնք կարգալ գրել սորպելով Ար. Գրքի հետ ուղղակի շփում ունենան։

Այնթապի մէջ Աստուած Ակենդանի ջուրերու աղբիւր» մը ստեղծած էր, որուն զուլալ ջուրերը կը վագէին մինչև կիլիկիոյ վերջին սահմանները ևւ աւելի անզին։ Օրհնարեր գետը ուրկէ որ անցնէր, հոն խողան գաշտերը պաղատու պարտէզներու կը վերածուէին, կրօնքի ևւ եկեղեցի շուրջ նոր հետաքրքրութիւն մը կ'արթնար, անձնական կրօնքի արթնու-

թիւն մը տեղի կ'ունենար: Երիտասարդ աւետարանիչներ՝ յաճախ ծախքը իրենց քսակէն ընելով և քիչ անգամ միայն ձամբու ծախքին համար օգնութիւն ստանալով, Այնթապէն դուրս աւետարանելու կ'երթային:

Այս կերպով անգամներով աւետարանիչներ գացին Քիլիս, Անախոք, Պիթիաս և շրջակայքը, Քէսապ և շրջակայքը, Ճիպին, Ուրֆա և Աարեաման, Մարաշ, Ֆընարձագ, Հասան պէյ, Սև Լեռ, Զէյթուն և շրջակայքը: Ամէն տեղ այս աշխարհական աւետարանիչներ սիրով կ'ընդունուէին և խուռներամ բազմութիւններ, եկեղեցիներու բնմերէն, անոնց կ'ունկնդրէին: Քրիտոսասէր կամուոր քարոզիչներն ալ, հակառակ Սուլթան Համիտի գաղանի լրականերուն ստեղծած ահազին դժուարութեանց, նոյնիսկ մահը աչք առնելով գիւղէ գիւղ և քաղաքէ քաղաք կը քարոզէին աւետարանը:

Թէ ինչպիսի նույրումով անոնք իրենց ազգակիցներուն մէջ աւետարանչութեան դործը յառաջ կը տանէին, հետեւեալ մի քանի միջաղէպեր ցոյց կուտան:

1900ին ամառը, երեք աւետարանիչներ Սև Լեռան Հայ գիւղերը կ'երթան: Անոնք կը տեղաւորուին կէօք Զայըր, Լափաչ և Հասան Պէյ: Այն որ կէօք Զայըր կը հաստատուի, քիչ ատենէն կը տեսնէ որ ժողովուրդը Աւետարանի ամենատարրական ծանօթուններուն անգամ անտեղեակ ըլլալով, հոգեւոր խաւարի եւ նախապաշարումներու մէջ կ'ապրի: Իսո կոյն ապին անդին ցրուած տուները կանոնաւոր կերպով այցելելու կ'սկսի, ո՞ր տունը որ մանէ, միշտ Աւետարանէն կարդալով հասկնալի լեզուով մը անոնց



ՊՐ. ՄԻՃՐԱՆ ՀԱԼԱՋԵԱՆ († 1920)

Տեր Յիսուս անոր սիրով գրաւեց Քրիստոսասիրացի նոզեւոր ժողովներուն մեջ, ան իր ժպտուն դեմքով եւ առատաձեւնութեամբ, նւմարիս հետեւողը եղաւ Բարի Սամարացիին: Այնքապին մինչեւ Եղեսիա, հազարաւոր ազգայիններ անոր բերնեն լսեցին Աւետարանի պատգամը:

Կը բացատրէ Աստուծոյ անհուն սէրը որ Յիսուս Քրիստոսով յայտնուած է, կը պատմէ անոնց թէ ինչպէս Յիսուս կորառուած մեղաւորները վնասուելու և փրկելու համար աշխարհ եկած է, թէ ինչպէս խաչեալ եւ յարուցեալ Յիսուս, այսօր ալ Տէր եւ Փրկիչ է բոլոր անոնց որոնք ձշմարխա հաւատքով իրեն կուգան:

Օր մը այսպէս, զիւղին մօտակայ ամառանոցը, անսասաներու մէջ ցրուած վրաններուն այցելելու ատեն, յանկարծ կը հիւանդանայ, բոլորովին ուժաթափ վիճակի մէջ կը գանուի և քարելու անկարող ըլլալով իր եղած տեղը կը մնայ: Այն պահուն լիրան առանձնութեանը մէջ, կը յիշէ սիրած այն երգը որ քաղաք գրանքուած ատենը սովորութիւն ունէր երգելու,

Սիրեմ Քեզ Յիսուս թէ՛ ապրիմ թէ՛ մեռնիմ,
Քանի որ հես ես, Քեզ գովել կը պարտիմ,
անմիջապէս իր բոլոր ուժը կը ժողվէ, մեռնելէն առաջ զոնի մի քանի հոգիներու եւս Քրիստոսը աւետարանելու համար զէպի մօտակայ վրանը, լեռն ի վեր մաղթեցելու կ'սկսի:

Դարձեալ տարրեր ատեն մը, երկու աւետարանիներ Քէսապ կը գտնուին: Մի քանի շարաթ վերջը նոն ժաննտախտ կ'սկսի: Երբ շատեր զիւղին հեռանալով, շրջակայ ապահով վայրեր կ'ապաստանին, այս աւետարանիները կը զգան թէ իրենց ծառայելու և գործելու բուն ժամանակը նոր եկած է, մահուան վտանգը արհամարհելով, շարաթներով նոն կը մնան, հաւատարիմ իրենց տիրաւանդ գործին:

Ուրիշ բարձր մասցին զարգացումով օժառուած եղբայր մը, Սր. Յարութեան տօնին առթիւ, իրը աւետարանիչ Քիլիս կ'երթայ և հաւատացեալ եղրօր մը

տունը իջեւան կ'ընէ: Հետեւեալ օրը, սստիկան զինուուոր մը զինք տունէն առնելով տեղակալին առջեւը կը տանի: Տեղակալը կը հարցնէ իրեն թէ ինչու Այնթապէն Քիլիս և կած է: Աւետարանիչը կը պատասխանէ թէ ինք իբրև ճշմարիտ հետեւովը Յիսուս Քրիստոսի, պարտականութիւն ունի Սնոր Փրկարար Աւետարանը իր ազգակիցներուն քարոզելու: Երբ տեղակալը տեւելի բացատրութիւններ կը պահանջէ, ան իսկոյն իր գրապանէն Նոր Կտակարան մը հանելով կ'սկսի տարբեր տեղերէն կարգալու և լուսաբանութիւններ տալու: Տեղակալը կատարեալ յարգանքով և ակնածանքով լսելէն հաքը, կը համոզուի որ ան «իմասակար մարդ» չէ ինչպէս իր ազգակիցներէն ոմանք այգպէս մատնած էին զինքը. ապա ազատ արձակելով կը զգուշացնէ միայն որ հրապարակային ժողովներ չի սարքէ:

Բարձր կրթութիւնով օժտուած քոյր մը նորէն, աւետարանչական գործով, Զէյթունի շուրջը, Ալապաշ զիւղերը այցելելու ատեն ճամբան աւագակներուն կը հանդիպի: Երբ անոնք իրենց զէնքերը ձեռքերնին, իր և իրեն հետ եղողներուն վրայ կը յարձակին, ինք կատարեալ պազարիւնութեամբ բազկատարած. անոնց համար ազօթքի կը կենայ: Այս անակնկալ տեսարանին առջեւ, աւազակները զինաթափ և ուժաթափ կ'ըլլան և կը թողուն զանոնք որ իրենց ճամբան շարունակին:

Ուրիշ երկու եղբայրներ, նորէն աւետարանչութեան համար Հալէպ կ'երթան, հաւատարիմ կերպով իրենց առիթները գործածելէն հաքը, Այնթապ վերագառնալու ատեն, արկածի մը հետեւանքը ըլլալով, առնոցմէ մէկը իր կառքէն վար կ'իյնայ, կառքին ա-

նիւներուն տակ կը ճղմուի, արիւնլուայ վիճակի մէջ անոր վերջին խօսքը կ'ըլլայ, «Ես Յիսուսի կ'երթամ»: Եւ մի քանի վայրկեան ետքը ան արգէն իր սիրած և աւետարանած Փրկչին գիրկը կը գանուէր:

Այնթապի մէջ և կիլիկիոյ տարբեր կողմերը, աւետարանչական գործը յառաջ կ'երթար առանց կազմակերպական ջանքերու: Երբեմն նոյն խոկ վերջին կը լսուէր որ այսինչ եղբայրը Քէսապ կամ այլուր զացածէ, իր հսկելով թողելով կարծ խնդրանք մը միայն ազօթքի համար:

Աւետարանչական ճամբորգութիւններէն վերագրածող եղբայրներ և քոյրեր իրենց գործունէութեան համար պաշտօնական տեղեկագիրներ չէին ներկայացնէր, մի միայն ժողովներուն մէջ կը պատմէին թէ ինչպէս Տէր Յիսուս, իր խոսառումն համեմատ միշտ իրենց հետը եղած, առաջնորդած ու հովանաւորած էր զիրենք: Տրուած աեղեկութիւնները ուրախութեամբ կը լիցնէին ունկնդիրները: Այն բոլոր տեղերը ուր Աստուծոյ Թագաւորութեան հունական ցանուած էին, ազօթքով Աստուծոյ առջեր կը բերուէին և շատ անզամ զարձի եւ կողնները նամակներով կը քաջալերուէին:

Թող չի կարծուի սակայն, որ Քրիստոսամէրներու աւետարանչութեան գաշտը միայն Հայ ժողովուրդն էր: Անոնք Մահմետականներուն և Հրեաններուն ալ քարոզելու փորձեր ըրին:

Այս ուղղութեամբ յիշենք միայն մի քանի դէպքեր:

Քաղաքիս մէջ '95 ի կոտորածին յիշատակները աւակաւին միաքերու մէջ թարմ էին: Տակաւին փո-

Ղոցներուն մէջ տեղ տեղ հայ արիւնին կարմիր հետաքերը կը նշմարուէին, և ահա 50ը անցած մահմետական մը հայ թաղերու մէջ մուրալու տաեն կը հանդիպի երիտասարդի մը և անկէ ողորմութիւն կը խնդրէ: Հայ երիտասարդը իսկոյն մէկ կողմ կը քաշէ մահմետական մուրացկանը, Յիսուս Քրիստոսի սէրը կը պատմէ անոր, սէրը որ ապաշխարող մեղաւորները կը փըրկէր և իր թշնամիներուն համար կ'ազօթէր: Սպա իր դրամապանակը հանելով, իր բոլոր ունեցածը թուրք մուրացկանին ձեռքը կը պարպէ ըսելով, «Յիսուս Քրիստոսի անունով առ այս գրամը, թէև թուրք մըն ես և ես իբրեւ Հայ առելու էի քեզ, բայց Յիսուս ինչի սորվեցուց որ թուրքերն ալ սիրեմ:» Այս Հայ երիտասարդը նորակազմ Քրիստոսասիրաց ընկերութեան անդամներէն մէկն էր:

Ուրիշ միջադէպ մը .—

'95 ի կոստրածի ատեն, տասը հաղար Հայերը Եղեսիոյ Հայ եկեղեցիին մէջ բանտարկելով, ովչ ովչ այրող Եղեսիոյ կառավարիչը Այնթապ կը գտնուէր: Ասզին անդին աւերեալ Զիյարէները նորոգել կուտար, թերեւ այս կերպով իր խիզճը հանդարտեցնելու համար: Անանկ կը պատահի որ արիւնարբու կառավարիչը, քաղաքին ծայրը մահմետական թաղի մը մէջ, ծառերու շուրջին տակ աթոսի մը վրայ նստած, իսլամ մոլլայի մը հետ խօսելու տաեն, անոր քովէն կ'անցնի Հայ երիտասարդ մը որ քաղաքէն դուրս աղօթելու կ'երթար: Ներքին ծայն մը կ'ատիպէ Հայը որ անսնց աւետարանէ Քրիստոսը: Հազիւ քանի մը քայլեր կը նետէ և ահա պայքարը խիստ կը սաստկանայ իր սըրտին մէջ, կը տեսնէ թէ իր Փրկչին անհաւատարիմ

Ըլլալու վտանգին մէջ կը գտնուի: Անմիջապէս ետ կը դառնայ և երկու ականաւոր թուրքերուն մօտենալով կը յայտնէ անոնց որ Աստուծոյ ձայնին հնազանդելով կը խօսի իր խօսքերը: Պարզ բառերով կը վկայէ թէ Յիսուս կորսուած մեղաւորները փնտուերու եւ փրկելու համար աշխարհ եկած է և ինք Անոր փրկարար զօրութեան և սիրոյն անձնապէս վկան է: Փաշան և մոլլան պահ մը անակնկալ գէպքի մը առջեւը գտնըուելով մտիկ կ'ընեն, ապա կը կարծեն թէ ան խերագարած է, իսկ մեր աւետարանիչը իր պատգամը հազորդած և իր պարտականութիւնը կատարած ըլլալով կը շարունակէ իր ձամբան: Այս երիտասարդն ալ Քրիստոսասէրներէն մէկն էր:

Ուրիշ միջադէպ մը .—

Քաղաքիս կառավարչատան մօտերը կը գտնուէր հայ վաճառականի մը սենեակը: Բոլոր գործառնութեանց մէջ ան իր ուղղամտութեամբ և ազնիւ բնաւորութեամբ ոչ միայն հայերուն, այլեւ կառավարութեան թուրք պաշտօնեաներուն ուշադրութիւնը գրաւած էր: Վերջինները շատ անգամ հանգչելու համար իր սենեակը կուգային, որով ան պատեհութիւն կ'ունենար անոնց հետ կրօնական խնդիրներու շուրջ խօսակցելու: Սենեակին մէջ, պատերուն վրայ թրքերէն մէծ ատուերով Քրիստոսի խօսքերը գրուած էին, այնպէս որ սենեակ մանող թուրքեր, առեարական կամ պաշտօնեայ, կամայ ակամայ կը կարդային այդ համարները:

Օր մը ան առիթը կ'ունենայ, իր սենեակին առջեւէն անցնող թուրք գպրոցական աշակերտի մը, մէկ օրինակ նոր կատարան նուիրելու: Երբ աղուն միւս

դասընկերները զպրոցին մէջ կը տեսնեն նոր Գիրքը՝
կը հետաքրքրուին անով և կ'ուղեն իրենք ալ ունենալ
մէյ մէկ օրինակ։ Շատերը կը դիմեն միեւնոյն աղբիւ-
րին և ամէն դիմողը կ'ստանայ մէկ օրինակ նոր կը-
տակարան։ Շատ չանցած զպրոցին մէջ տարօրինակ
երեւոյթ մը կը պարզուի. ուստոցիչներ զարմանքով
կը տեսնեն որ իրենց աշակերտներէն չամեր Խնճիլ ի
Ներխօ կը կարգան։ Եղելութիւնը հասկցուելով անմի-
ջապէս կառավարութեան լուր կը արուի։ Մի քանի
օր ետքը, ոստիկան մը ներկայանալով մեր բարեկա-
մին, խնդրին շուրջ բացարձութիւններ կը պահանջէ։
Այդ առթիւ ան ցոյց կուտայ նոր Կտակարաններու ա-
ռաջին էջին վրայ ապագրուած, կրթական նախարա-
րին արտօնութեան հրամանագիրը — Մեարիթ ի ումու-
միյէ նեղարէր ի նեխիլսիթին . . . նօմերօլու բուխար-
եամեսիյէ քայլ ու նեշր եսիմիծ տիր։ Եւ կ'սկսի գովել
Գիրքը, պարունակութեան մասին տեղեկութիւններ
կը հազորէ, կը համոզէ ոստիկանը որ մէկ օրինակ
ալ ինքը առնէ։

Երբ մէծ պատերազմը կ'սկսի և թուրքիա եւս
զօրաշարժ կը հրատարակէ, բանակի սպասարկութեան
համար Այնթապի մէջ կը հիմնուի հրւատածեղէնի մէծ
աշխատանոց մը, ուր բազմաթիւ Հայեր իրը զինուոր
գործելու կ'սկսին։ Վաճառական եղբայրը այս աշխա-
տանոցին մէջ քարառուղարութեան պաշտօն մը ձեռք
կը ձգէ և շատ չանցած սենեակը աւետարանչութեան
կեզրոն մը կը դառնայ։ Բազմաթիւ թուրք գործաւոր-
ներու հետ անձնական բարեկամութիւններ կը հաս-
տատէ, անոնց մէջ հարիւրաւոր օրինակներով նոր կը-
տակարան կը տարածէ։ Շատերու հետ միասին Ար-

Գիրք կը կարգայ և անոնց կը բացատրէ Քրիստոսի
խօսքերը։ Մինչեւ անգամ կը գանուին թուրք գործա-
ւորներ որոնց հետ միասին կ'ազօթէ և անոնց ընտա-
նիքներուն մէջ Աւետարան կարգալու սովորութիւնը
կ'սկսի։

Վերջապէս գործերը անանկ ընթացք մը կ'առնեն
որ ան կը ձգէ աշխատանոցը և կը մանէ գործօն բա-
նակի մէջ։ Այս անգամ իրբեւ Պեօլիլ կմինի, այնքան
հաւատարմութեամբ կը կատարէ իր պարտականու-
թիւնները և իրբեւ քրիստոնեայ այնպիսի աղղեցու-
թիւն մը կը ձգէ իր շուրջիններուն վրայ որ շուտով
իր վաշտին մէջ ամէնուն ծանօթ և սիրուած զէմք մը
կ'ըլլայ։ Միանգամայն իր զինուորակիցներուն հետ
անձնական խօսակցութիւններով և մանաւանդ անոնց
միշտ Աւետարան կարգալով կը յարատեւէ աւետա-
րանչութեան գործին մէջ։

Օրին մէկը, իր վաշտը կը պատրաստուի Եղես-
իոյ կողմերը երթարու։ Հակառակ բարեկամներու թա-
խանձանքներուն որ իր պէտէր ալով քաղաք մնայ,
ինք կը մերժէ, արարկելով թէ այդ կերպով կը զրկուի
իր թուրք ընկերներուն քարոզելու պատեհութենէն։
Ան բանակին կ'ընկերանայ մինչեւ Եղեսիոյ շրջանակը,
միշտ ամէն առիթ գործածելով իր զինուորակիցները
Քրիստոսի շահելու համար։ Վերջապէս Պոլսէն եկած
հրամանի մը վրայ, բանակին մէջ գանուող հայ զին-
ուորները կը դասեն որ հրացանազարկ ընեն։ Ան վեր-
ջին անգամ Աւետարան ի ձեռին իր սպաննիչներուն
քարոզելու ատեն, գնդակը կը հանդիպի իր կուրծքին
և չնչասպառ գետին կը փոռուի։ Այս պատուական եղ-
րայրն ալ Քրիստոսասիրացի մէկ անգամն էր։

Գալով Հրեաներուն, անոնց մէջ Քրիստոսասիրացի աւետարանչական գործը բաւական յառաջ դնաց: Շատ անդամներ, մանաւանդ Շարաթ օրերը Աստուծոյ հոգին զրգուած եղբայրներ, Հրէց Սինազողը կ'երթային: Պաշտամունքէն եաքը Քրիստոսի մասին վիճաբանութիւններ կ'ըլլային և տասնեակներով հրեաներ այս վիճաբանութիւններուն ներկայ կը գտնուէին: Աւելի հետաքրքրուողներու հետ գիշերային այցելութիւններ կը փոխանակուէին և այս առթիւ Հրեայ կիներն ալ Աւետարանի պատգամը կը լսէին: Բնաւնեական ազատ մթնոլորտի մէջ հարց ու պատասխաններ և Սր. գրական ուսումնասիրութիւններ տեղի կ'ունենային: Քանիներ նոր Կատակարանը անձնապէս կ'ուսումնասիրէին տեսնելու համար թէ իրօք նազովրեցի Յիսուս խօստացեալ Մեսիան է: Այս առզերը զրովը երբեք չի կրնար մոռնալ ձմռան այդ ցուրտ գիշերը երբ քաղաքիս Խախամը և Սինազողի ուսուցիչը իր սունը այցելելով մինչեւ ուշ տաեն Աւետարանի պատգամը լսեցին և հետաքրքրական հարցումներով ժամանակ անցուցին:

Այսպէս, Քրիստոսասիրաց Ընկերութիւնը, իրքեւ հոգեւոր եղբայրակցութիւն, իր կազմութեան ասաջին օրէն սկսեալ, աւետարանչական շարժում մը եղաւ: Աշնոր անդամները ամէն նեղութիւն ու վտանգ յանձն առնելով Յիսուս Քրիստոսի պարզ ու փրկարար Աւետարանը քարոզեցին իրենց ազգակիցներուն մէջ և անոնցմէ զուրս թուրքերու և հրեաներու մէջ: Հինգերորդ գարը բացառութիւն համարելով, կը տարակուսիմ թէ արգեօք ամբողջ մեր եկեղեցական պատմութեան մէջ ունեցած ենք ուրիշ ուեւէ շրջան մը երբ

Հայ Առաքելական ժողովրդեան ծոցին մէջ այսքա՞ն ինքնարուխ, այսքա՞ն նուիրեալ, և այսքա՞ն զիտակից հաւատաքով աւետարանչական շարժում մը տեղի ունեցած է:

Ի՞նչ էր այս օրհնեալ շարժումին գաղանիքը: Ո՞րն էր այն զսպանակը որ շարժման մէջ կը գնէր այնքան այրեր և կիներ, ծերեր և երիտասարդներ, մոռնալուիրենց անձերը, իրքեւ կենդանի պատարագներ նուիրուելու առ Աստուծ և ի գին ամէն զոհողութեան հոչակելու Յիսուս անունը որ վեր է ամէն անունէն: Այդ զսպանիքը Յիսուս Քրիստոսով Աստուծմէ չնորհուած հոգեւոր նոր փորձառութիւնն էր, այդ զսպանակը Յիսուս Քրիստոսի սերն էր: Փորձառութիւն մը որ իրենց կը բերէր մեղաց թողութեան և Աստուծոյ հետ հաշտութեան գիտակցութիւնը. սէր մը որ իրենց մէջ կը ծնէր Քրիստոսասիրութեան փոխազարձ ոգին և կ'ստիպէր զիրենք, գործակիցները ըլլալու իրենց Փրկչին որ ցեղին փրկութեանը համար հաճոյ եղած էր ծառայի կերպարանք առնելու և մինչեւ անդամ խաչին անարդ մահը ճաշակելու:



ԿՐԹԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Այնթապի Հայ Առաքելական ժողովրդեան մէջ
ստեղծուած հոգեւոր շարժումին ընկերացաւ նաև կըր-
թական շարժումը։ Երիտասարդ և երիտասարդուհինե-
րու հոյլ մը որոնք Աստուծոյ չնորհիւ առաջին դար-
ձի եկողներ եղած էին, աւելի ընդարձակ ասպարէզի
մը մէջ օգտակար ըլլալու առաջադրութեամբ դպրոց
յաճախելու սկսան։ Այս երիտասարդոները տեսան որ
Հայ կղերը անսահման ազգեցութիւն ունի հայ ժողո-
վըրգեան վրայ, ուստի որոշեցին բարձրագոյն ուսու-
մով պատրաստուիլ այդ բարձր պաշտօնին համար եւ
իբրեւ եկեղեցականներ, ուղղակի եկեղեցւոյ բնմէն
քարողել ժողովրդեան։

Այս առաջադրութեամբ, շուրջ տասնեակ մը ե-
րիտասարդոներ իրենց արհեստները ձգելով ազգային
դպրոցներ մտան։

Իրենց նախնական ծրագիրն էր երուսաղէմի ժա-
ռանգաւորաց վարժարանը մանել. բայց Երուսաղէմի
վանքին ներքին մթնոլորտին մասին անոնց քաղած
աննպաստ աեղեկութիւններ, փոփոխութեան ենթար-
կեցին իրենց նախնական ծրագիրը եւ փոխանակ Ե-
րուսաղէմ երթալու, տեղւոյս ազգային դպրոցներուն
յաճախելու սկսան։ Մի քանի բացառութեամբ, ա-
սոնք ամէնքն ալ տոկալով ամէն ահսակ դժուարու-
թեանց, կրցան նոյնիսկ գոլէճ եւ համալսարաններէն
վկայականներ ստանալ, թէեւ անոնցմէ եւ ոչ մէկը
կրցաւ առաջադրուած նպատակին հասնիլ։ Անոնք



ՊՐ. ԳՐԻԳՈՐ ՄԱՍՔԵՃԵԱՆ († 1912)

Բարձր տեսիլներով եւ բանկագին ձիրեներով օժտուած
երիտասարդ մը, որ Աւետարանի պատգամը տուաւ հա-
զարաւորներուն, Այնքաղ եւ Կիլիլիոյ զանազան վայ-
րերուն մեջ:

ուսեալ եկեղեցականներ ըլլալու նպատակով դպրոց
մտած էին, քիչ ետքը իրենք զիրենք վարդապետա-
կան դժուարութիւններու առջև գտնելով, փոխեցին
իրենց միաքը և սակայն շարունակելով ուսումը, ջա-
նացին իրեւ աշխարհական հոգեւոր գործիչներ յառաջ
տանիլ իրենց նպատակը:


Ներկայացնենք այս երիտասարդներէն ոմանք.—

1. Գրիգոր Մասէրէճեան, շրջանաւարտ Այնթա-
պի Աղենական Վարժարանէն, Կերոնական Թուրքիոյ
Գոլէճէն և 1912 ին Ամերիկայի Եկլ համալսարանի
աստուածաբանական բաժինէն։ Նոյն տարին իսկ հրա-
ւեր կ'ստանայ Այնթապի նորահաստատ Կիլիկեան ծե-
մարանի մէջ պաշտօնավարելու համար։ սակայն, ճամ-
բորգութեան միջոցին, տակաւին Այնթապ չի հասած
եղիպատուի մէջ ուղեղատապէն կը վախճանի։ Մահուան
անկողնին մէջ անոր վերջին խօսքերն էին, «Աւա՛զ,
չի կրցայ ծառայել իմ սիրելի ազգիս ու եկեղեցւոյս»։
Պր. Մասէրէճեան թանկագին ձիրքերով օժտուած, մա-
նաւանդ բեմբասացութեան մէջ շատ կարող երիտասարդ
մըն էր։ Ազգային Լսարանի մէջ ամէն անգամ որ բեմ
կ'ելլէր, հազարաւորներ իր բերնէն կախուած կը մը-
նային։

2. Գրիգոր Մարտիկան, շրջանաւարտ Աղենա-
կան Վարժարանէն, 1909 ին Կ. Թ. Գոլէճէն և 1913 ին
Ամերիկայի Եկլ համալսարանի աստուածաբանական
բաժինէն։ Հետեւեալ տարին, նիւ եօրքի Գօլօմպիա
համալսարանին մէջ աւելի եւս կը մշակէ հոգեւրանու-
թեան և մանկավարժութեան ձիւղերը։ միանդամայն
հետեւելով եռւնիցըն աստուածաբանական ձեմարանի
մէջ շրջանաւարտից մասնագիտական դասընթացքնե-

բուն։ Ապա 1914 ի գարունը, էջմիածին կը մեկնի։ Շուրջ վեց ամիս, Հայց, Եկեղեցւոյ այս կարեւոր կեդրոնին մէջ մնալէ և իր եկեղեցագիտական ուսումնասիրութիւնները առաւել եւս յառաջ տանելէն ետքը, նոյն տարուան Սեպտեմբերին Այնթապ կուզայ և արգեն նախապէս ստացած հրաւէրին համաձայն Կիլիկիան ձեմարտնին մէջ ուսուցչական գործի կը ձեռնարկէ, իրարեւ այդ հաստատութեան առաջին փրօքէսօրներէն մէկը։

Մեծ պատերազմի ատեն կ'աքսորուի Սելիմիյէ ուր ամէն զնով քրիստոնէական հաւատքը կը պահէ սակաւաթիւ անձերու հետ միասին։ Պատերազմի վերջանալէն ետքը կրկին Ամերիկա երթարով, մի քանի ուրիշներու հետ միասին, նախաձեռնութիւնը կ'ունենայ, 1926 ին Քաղիփորնիոյ Ֆրէզնօ քաղաքին մէջ հիմնելու «Հայ Եկեղեցասիրաց Միութիւնը», նաեւ միութեան պաշտօնաթերթ «Փարոս» կրօնական ամսաթերթը որուն նպատակն էր «Տարածել Հայ ժողովրդական մէջ քրիստոնէական առողջ սկզբունքներ, մշակել բարեկալաւական զգացումներ, ստեղծել պայծառ զիտակցութիւն հոգեւոր իրականութիւններու հանգէպ, զօրացնել Հայց, Եկեղեցւոյ ազգեցութիւնը և պատրաստել հաստատուն գետին եկեղեցական բարեկարգութեան անմիջական պէտքին ծիսական, վարչական և հոգեւոր հիմանց վրայ»։ Պր. Սարաֆեան հիմա Քաղիփորնիոյ շրջանակին մէջ Հ. Բ. Բ. Միութեան Բնդհանուր քարտուղարն է։ Յաճախ կը քարոզէ նոյն թեմի եկեղեցիներու բնմներէն։ «Փարոս» կրօնաթերթի հրատարակութեան եօթը տարիներու միջոցին, 1927—1933, նոյն թերթի մէջ իր ստորագրած յօդուածները, աստ-



Պր. ԳՐԻԳՈՐ ՍԱՐՍՅԵԱՆ

Անշուկ բայց եռամդուն երիտոնեայ գործիչ մը, Հայ կրօնական մամուլին մեջ կը գրէ նոզեւոր կեանիր, աստուածաբանութեան եւ եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ նիւթերու շուրջ։

ուածաբանութեան վերաբերեալ նիւթերու և եկեղեցական բարեկարգութեան ինսպիրին շուրջ, մեծ ուշազըրութիւն գրաւեցին:

3. Եղիա Պագամճեան, շատ աղքատ ընտանիքի մը դաւակը ըլլալով իր պղափկ հասակէն ստիպուածէր ընտանիքին օգնելու և ատոր համար ալ նախնական կրթութենէն իսկ զուրկ մնացած էր: Դարձի գալէն ետքը անոր մէջ բռուն փափաք մը կ'արթննայ բարձր ուսում ստանալու և այզպէս իր աղգին ու եկեղեցիին ծառայելու համար: Նախ կը յաճախէ աղզային դըպրոցներուն և ապա հետեւելով կ. թ. Գոլէճի գասլնթացքներուն, նոյն հաստատութենէն շրջանաւարտ կ'ըլրայ 1909 ին: Մինչեւ օրս ուսուցչական պաշտօն կը վարէ և կամաւոր հոգեւոր գործիչ մըն է:

4. Աեղբակ կ. Մաթոսեան, աղզային գպրոցներու մէջ իր նախնական կրթութիւնը ստանալէն ետքը, 1909 ին կ'աւարտէ կ. թ. Գոլէճի ընթացքը: Հակառակ իր փափաքին, ընտանեկան պարագաները արգելը կ'ըլլան համալսարանական ուսում առնելու: Գուղէճէն շրջանաւարտ ըլլալէն ետքը երկու տարի կը պաշտօնավարէ քաղաքիս Աղզային Հայկազեան Վարժարանին մէջ, ապա իրը ուսուցիչ հրաւիրուելով կ. թ. Գոլէճէն, 1912էն ի վեր կ'աշխատի նոյն հաստատութեան (այժմ Հալէպ Գոլէճ) ձիւնըր Հայ Այուղ բաժնին մէջ: Փարոսի և ուրիշ թերթերու մէջ կը գրէ հոգեւոր կեանքի և եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ նիւթերու շուրջ: Իրը կամաւոր աշխատիական քարոզիչ կը վարէ Քրիստոնասիրացի ժողովները:

5. Արաքսի Մաթոսեան, շրջանաւարտ Այնթապի

Ազգային Հայկանուշեան Վարժարանէն, անկեղծութեան և քրիստոնէական ողիին իսկական ափաբար մը, տարի մը տեղւոյն Ազգ. Վարժարանին մէջ պաշտօնավարելէն ետքը, նոյն պաշտօնով կը մեկնի Քէսապ, ուր միայն երեք ամիս առիթ կ'ունենայ իր գործին չարունակելու և ասլա կը վախճանի թոքատապէն։ Այդ կարձ ժամանակամիջոցին մէջ անոր ձգած հոգեւոր ազգեցութիւնը, Քէսապցիներու սրտին մէջ անմոռանալի յիշատակներ կը թողուն։ Այդ թուականէն ասղին չատ Քէսապցի մայրեր, ի յարգանս իրենց վազամեռիկ ուսուցչուհին, իրենց աղջիկ զաւակները Արաքսի կ'անունեն։ Ան Այնթապի հոգեւոր չարժումին գլխաւոր գերակատարներէն մէկն էր։ Արաքսի մահէն ետքը, տասնեակներով անձեր վկայեցին թւ իրենք անոր ազգեցութիւնով դարձի եկած են։

6. Արաքսի Ճէպէճեան, նոյն անունով ուրիշ աննման ոգի մը, Այնթապի Ազգ. Հայկանուշեան Վարժարանի մէջ իր նախնական ուսումը առնելէն ետքը, կը հետեւի նախ նոյն քաղաքի մէջ Սմերիկեան Ազգականց Վարժարանին և յետոյ Մարաշի Սմերիկեան Աղջկանց Գոլէճին։ Յետ շրջանաւարտութեան, ուսուցչական պաշտօններ կը վարէ Մարաշի Գոլէճին և ուրիշ ազգային դպրոցներու մէջ։ 1912 ին Անգլիոյ մէջ, կը հետեւի Ուուտ Պրուք Գոլէճի դասընթացքներուն։ Անգլիայէն վերադարձին երբ նորէն ազգային դպրոցներու մէջ ուսուցչական պաշտօն կը վարէր, Մեծ Պատերազմը կը ծագի և ընտանեօք կը փոխազրուի Տէր Զօր։ Ճամբան Պապի տեղակալը կ'առաջարկէ իրեն որ մահմետականութիւնը ընդունի և այս կերպով իր տան մէջ պաշտպանուի մինչեւ պատերազ-



ՕՐ. ԱՐԱՔՍԻ ՃԵՊԷՃԵԱՆ

Բարձր ուսումով օժտուած Աւետարանի կամատու եւ եռանդուն գործիչ մը, որ Մեծ Պատերազմի ամեն, անձնուեր ծառայութեան համբուն վրայ նահատակուեցաւ. Տէր Զօրի մէջ։

մի վերջաւորութիւնը ու միանգամայն հոգ տանի իր զաւակներուն կրթութեան։ Արաքսի, յանդուգն շեշտով մը մերժէ տեղակալին առաջարկը, նախապատիւ համարելով իր ազգակիցներուն հետ տառապիւ քան թէ հաւատաքը ուրանալով կեանքի ժամանակաւորվայիլը մը ունենալ։ Տէր Զօր հասնելով իր ազգակիցներուն մէջ մինչեւ վերջին վայրկեանը անձնուէր ծառայութեամբ սփոփարար հրեշտակի մը գերը կը կատարէ, իր ձեռքերով հագարաւորներուն նպաստներ կը բաշխէ, վերքեր կը գարմանէ, առաքելական նուիրումով և շունչով Փրկչին սէրը կը քարողէ։ Վերջապէս կառավարութեան մասնաւոր ուշադրութեան և հետապնդումին առարկայ ըլլալով նախ կը բանտարկուի Տէր Զօրի մէջ ապա կը նահատակուի քաջաբար։

Արաքսի ձէպէճեանի նահատակութեան վրայէն շուրջ քսան տարիներ անցած են, և տակաւին ան կը խօսի իր կեանքին անմուսանալի յիշատակներովք։ Անոր դէմքին վրայ սրբութեան ձառագայթներ կը նշուլէին, անոր ձայնին մէջ Յիսուս Քրիստոսի ձայնը կը լսուէր։ Մէծ բազմութիւններու առջեւ խօսելու ատեն, անկարելի էր զինքը մտիկ ընել ու չազգուիլ, իրեն հետ շփում ունենալ և գարծի չգալ։

Տարօրինակ բան մըն է որ Քրիստոսասիրացի շրջանակէն զուրս, անոր պատկանած ազգն ու եկեղեցին ուեէ կերպով մը չի յարգեցին քսաներոբդ գարուայս իսկական նահատակուհիին յիշատակը, իսկ երբ Անգլիոյ մէջ լսուեցաւ անոր նահատակութեան լուրը, անմիջապէս Ուուտ Պրուք Գոլէճի մէջ յիշատակի օր մը կազմակերպուեցաւ, և Գոլէճի սրահին մէջ իր անուան յուշարձան մը կանգնուեցաւ։

Այնթապի հոգեւոր շարժումը նաեւ 1910 ին ծըս
նունդ տուաւ զեղեցիկ զպրոցի մը որ Լուսինեան վարա-
ժարան անունով ճանչցուեցաւ։ Անիկա ունեցաւ եր-
կու յատկանիչեր, (ա) Մանկավարժական ամէնէն ար-
դիական մէթոսներուն կիրարկումը, և (բ) հոգեւոր
մաքուր մթնոլորտ ու Քրիստոնէական սկզբունքներով
նկարագրի կազմութեան համար մասնաւոր ջանք։
Դպրոցին կրթական ու բարոյական նկարագիրը, ան-
միջազէս քաղաքիս հայութեան սէրն ու համակրան-
քը իր վրայ կեղրոնացուց, այնպէս որ ան արագ
քայլերով յառաջդիմելու սկսաւ։ Երբ նոր ծրագիրներ
կը մշակուէին անոր ապագային համար, Մեծ Պատե-
րազմն ու գաղթականութիւնը վեր ի վայր շրջեցին
այս զեղեցիկ ձեռնարկը։



ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քրիստոսասիրացի անդամները, հոգեւոր զարգա-
ցումի բնական մէկ արդիւնքը ըլլալով, երբ իրենց
հաւատալիքներուն վրայ անդրագառնալու սկսան, տե-
սան թէ հիմնական դաւանանքին մէջ եկեղեցւոյ հետ
մէկ են, իսկ գաւանանքին մեկնութեան կամ վարդա-
պետութիւններէն ոմանց մէջ եկեղեցիէն տարբեր

Քրիստոսասիրացի և եկեղեցւոյ միջեւ վարդապե-
տական զինաւոր տարբերութիւնը երեւան կուգայ
քահանայութեան խնդրին և անոր յարակից հաւատա-
լիքներուն մէջ։

Հայց. Եկեղեցին իր հոգեւոր պաշտօնեաները կը
ճանչնայ ոչ միայն իրը հոգեւոր հավիքներ, այլ և իր-
բեւ բահանաներ։ Անոնք իրենց հոգեւոր փորձառու-
թեամբ և մաքուր կենցաղի օրինակով հաւատացեալ-
ները պիտի հովուեն, ու նաեւ իրենց «քահանայական
իշխանութիւն»ներով և մատուցած «պատարագներով
զաննք Աստուծոյ պիտի մոտեցնեն։ Անոնք Աստուծոյ
ու մարզոց միջեւ հաշտարարներ, միջնորդներ և բա-
րեիսոններ են։ Հաւատացեալը Աստուծոյ մոտենալէն
առաջ քահանային մօտենալու է, զայն «միջնորդ հաշ-
տութեան և բարեիսոս առ Միածին Որդին Աստուծոյ»
դաւանելով, իր մեղքերը անոր խօստովանելու է և
անոր ձեռքով իր մեղքերուն համար թողութիւն և
արձակում ստանալու է։

Քրիստոսի փրկագործութիւնը խաչին մահովը լը-
մբնցած վերջացած իրականութիւն մը չէ, քահանան

շարունակ զո՞հ (պատարագ) կը մատուցանէ որով յա՞ռուցեալ և փաստարեալ Քրիստոս հաղարաւոր անդամներ և հաղարաւոր տեղեր, մեր մեղքերուն համար կրկին ու կրկին կը զո՞ւի եկեղեցական սեղաններու վրայ:

Հաղորդութեան տարրերը, հացն ու գինին, քաշանային մասնաւոր ազօթքներէն յետոյ «խորհրդաբար կ'ըլլան Քրիստոսի մարմինն ու արիւնը» որ քահանաւ յին ձեռքով յանուն յաւատացելոց առ Աստուած կը մատուցուին իբրեւ մեր մեղքերուն քաւութիւնն ու թողութիւնը: «Եւ եղիցի սա ամենեցուն մեղ մերձեց ցելոց յանդատապարտութիւն և ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց»:

Քահանան երեխան կը մ'կրտէ ջուրով և նոյն միշտցին ան «խորհրդաբար» Առուրբ Հոգիէն ևս կը ճնի և Քրիստոնեայ կ'ըլլայ:

«Լցո զսա երկնային չնորհօքգ և զուարձացոյ առմինաբարի կոչմամբ քրիստոնեայ անուանելով, և արժանի արա զսա Մկրտութեան Վերսակին ծննդեան Առուրբ Աւազանին, և ընդունելով զհոգիգ քո սուրբ, մարմին և անդամ եղիցի եկեղեցւոյ Քում սրբոյ:»

Մկրտութեանէն անմիշտապէս ետքը,—

«Եւ այժմ ազատեցեր զծառայս քո զայս, սրբեցեր և արգարացուցեր, և նաուր սմա զորդեզրութեան պատիւն:»

«Օրհնեալ ևս Տէր Աստուած ամենակալ...որ արժանի արարեր զծառայս Քո զմատուցեալս առ Քեզ, լինել հաղորդ Հոգւոյդ քո Արբոյ:»

Հեաեւաբար հաղորդութիւնն ու մկրտութիւնը Խորհրդաւոր արարողութիւններ են և կամ «խորհուրդ»

ներ և ոչ թէ խորհրդանշաններ: Անհատին քրիստոնէացումը և քրիստոնէական կեանքին մէջ յարատեւութիւնը կարելի է խորհուրդներու միջոցաւ որոնք կը մատակարարուին եկեղեցւոյ քահանաներուն ձեռքով: Այսպէս բահանայական դասակարգն ու անոնց ձեռքով մատակարարուած խորհուրդներն, անհրաժեշտ խողովակներն են որոնց միջոցաւ հաւատացեալները կրնան իրենց Աստուծոյն մօտենալ և Անոր հետ հազորդակցիլ:

Քրիստոնաէրներ երբեք չի կրցան հաշտուիլ Եւ կեղեցւոյ այս և նման վարդապետութիւններուն հետ: Անոնց Քրիստոնեական փորձառութիւնը ստիպեց զիրենք որ հիմնապէս փախեն իրենց գաղափարները:

Հարիւրաւորներ փաստօրէն մեղքի կապանքներէն արձակուած էին, մեղաց թողութեան և Աստուծոյ հետ հաշտութեան դիտակցութիւնը ունէին իրենց սրտերուն մէջ. Աստուծոյ ու մարդոց առջեւ փոխուած կեանքերով կը քալէին. Աստուծոյ հետ նոր և որդիւական յարաբերութեան վկաներն էին: Բայց այսպիսի կեանքի մը տիրանալու համար, անոնք ոչ քահանաւ յին զիմած էին և ոչ «խորհուրդ»ներուն, այլ պարզապէս հաւատքով Յիսուս Քրիստոսի զիրկը նետուած էին որ բոլոր յոզնած և բեսնաւորուածները իրեն կը հրաւիրէր անոնց հոգիներուն հանգիստ տալու համար (Մատթ. ԺՈ. 28): Յիսուսի պարզ Աւետարանը և գուհար խօսքերը՝ թէ ով որ իրեն կը հաւատայ, յաւիւտենական կեանք կ'ունենայ (Յովհ. Զ. 47), անոնց կեանքին մէջ ստուգուած իրականութիւն մը եղած էր: Անոնք ինչ որ ունէին, ուղղակի Աստուծոյ ձեռքէն իրը չնորհք ընդունած էին և հաւատքը այդ ձրի չնորհքը

ընդունող ձեռք մը եղած էր։ Փորձով տեսած և սորված էին որ Աստուծոյ ձամբան ի Քրիստոս հաւատացի և Շնորհի ձամբան է և ոչ թէ մարդկային միջամբառութիւններու, խորհուրդներու և ձեւակերպութիւններու ձամբայ։

Անոնց քրիստոնէական ըմբունումներուն մէջ այս մեծ յեղաշրջումը, սակայն, միմիայն իրենց անձնաւկան փորձառութեան վրայ հիմուած չէր։ Անոնց համար մեծ զիւտ մըն էր տեսնել որ Նոր Կատակարան եւս ծայրէ ի ծայր իրենց նոր փորձառութեան հաստատումն է։ Յիսուս իր հաւատացեալներուն իրեն հետունեցած յարաբերութիւնը նմանցուցած էր որթի մը իր ճիւղերուն հետ ունեցած յարաբերութեան ուր կենսական և անմիջական միութիւն մը կայ (Յովհ. Ժ. 1—8)։ Ճիւղը որթին մէջ է ինչպէս նաև որթը ճիւղին մէջ։ Նմանապէս իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատելով ուղղակի Յիսուս Քրիստոսի միացած է, Անոր վրայ հաստատուած է, Անոր մարմնոյն մեկ մասը կը կազմէ։ Յիսուս իր Հոգիովը անոր մէջ կը բնակի եւ անոր կեանեն է։ Քրիստոսի հետ հաւատացեալին այս կենսական միութիւնը և անմիջական յարաբերութիւնը, եկեղեցւոյ մէջ բոլորովին աւելորդ և անոպէտ կը դարձնէ քահանայական մասնաւոր դասակարգի մը գոյացութիւնը։ Ասոր համար զարմանալի չէ որ երբ Պօղոս առաքեալ Եփսու։ Դ. 11 ին մէջ եկեղեցւոյ հոգեւոր պաշտօնէութեան թուումն մասանցը կ'ընէ, հոն առըստած ցանկին մէջ հովիւին ու աւետարանիչին տեղ կայ, իսկ քահանային տեղ չկայ։

Եւ եթէ Յիսուս Քրիստոսով հաստատուած յարաբերութիւնը, Աստուծոյ ու հաւատացեալին միջն,

ուղղակի և անմիջական չէ, եթէ տակաւին հաւատացեալը իր Աստուծոյն առջև կենալու համար, Մովսիսաւկան օրէնքին մէջ եղածին պէս, մարդկային միջամբառութիւններուն և խորհուրդներու խողովակին պէտք ունի, ա'լ ո՞ւր կը միայ Քրիստոնէութեան առաւելութիւնը Հրէութեան վրայ։ Ո'լ ի՞նչպէս զԱստուծ մեր երկնաւոր Հայրը կրնանք կոչել երբ իրեւ որդիւներ ուղղակի Անոր զիրկը չենք կրնար նետուիլ։ Եթէ տակաւին հին դրութիւնը կը շարունակուի, ա'լ ի՞նչ իմաստ կ'ունենայ քրիստոնէութեան մեծ առաքեալին մեծ յայտարարութիւնը թէ Աստուծ իր Որդին դրկեց որ օրէնքին տակ մտաւ, որպէսպի օրէնքին տակ եղողները փրկէ, որպէսպի մենք որդեգրութիւնը ընդունինք և որտինետե որդիներ ենք, Աստուծ իր Որդւոյն Հոգին մեր սրտերուն մէջ զրկեց որ կ'աղաղակէ Հայր, Հայր, ուստի ա'լ ծառայ չենք, հապա որդի և եթէ որդի, ա'լ Աստուծոյ ժառանգը Քրիստոսով (Գաղ. Դ. 7)։ Եթէ այս է հաւատացեալներուն ի Քրիստոս Աստուծոյ հետ ունեցած յարաբերութեան նկարագիրը — Օրէնքի տիրապետութենէն փրկուածներ,
— Որդեգրութեան չնորհքը ընդունողներ,
— Իրենց սրտերուն մէջ Քրիստոսի Հոգին ունեցողներ,
— Աստուծոյ Հայր, Հայր, կոչողներ,
— Ոչ թէ ծառայ, հապա որդի և ժառանգ եղողներ,
— Եւ այս ամէնը՝ ՔրիՍՈՍՈՎ,
ա'լ որքան անբնական և որքան անիմաստ է եկեղեցւոյ միջամբութիւնը իր քահանայական դասակարգով և իր խորհուրդներով, իբրև կապն ու խողովակը Աստուծոյ հետ յարաբերութեան։

Գործք Առաքելոց Գիրքը Եկեղեցական Պատմութեան առաջին էջերը կը կազմէ, հոն առաքեալներէն և ոչ մէկը ինքզինքը քահանայ կոչած և կամ քահանայական պաշտօն վարած է: «Տէրե՛ր, ինծի ի՞նչ ըստ պէտք է որ փրկութիմ» աղաղակող Փիլիպիեցի բանտապետին, Պօղոս առաքեալ մէկ պատասխան ունէր տալիք, «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսի և պիտի փրկութիս»: Այդքան կարճ, այդքան պարզ:

Միեւնոյն գրքին սրբազն հեղինակը, Պուկաս, նախկին եկեղեցւոյ սովորութիւններն ու պաշտամունքի տարրերը նկարագրելու ատեն, հաղորդութեան համար կը գործածէ, «Եւ բեկանեին զիացն» բացարութիւնը, վասնզի հաղորդութիւնը իբրև «պատարագ» և «ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց» գաւանող քահանայական յետամուտ դրութիւնը, իր յարակից հաւատալիքներով տակաւին անծանօթ և բոլորովին օտար էր իրեն:

Նորէն Գործք Առաքելոցի մէջ երկու կարեւոր գէպքերու պատմութիւնները կուզան ցոյց տալ թէ վերստին Ծնունդը մարդոց կամքէն և մարդոց ձեռքով կատարուած արտաքին արարողութիւնէ մը կախում չունի երեկք: Մէկը նոյն իսկ Փիլիպպոսի ձեռքով կրնայ մկրտուիլ, ինչպէս Մոգ Սիմոնը, և վերըստին չի ծնիր, քանզի սրտով չէ ապաշխարած և ձշմարիտ հաւատքով Քրիստոսի չէ հաւատացած (Գործք Բ. 4—25): Իսկ ուրիշներ՝ ինչպէս կորնէլիոս և իր տանը մէջ եղողներ՝ տակաւին չի մկրտուած, սրտով կը նորոգուին և անոնց վրայ Սր. Հոգին կ'իջնէ, ձիշդ ինչպէս իջած էր առաքեալներու վրայ Պէնտէկոստէի օրը, վասնզի նոյն իսկ կենաց Բանին քարոզութեան

ատեն, անոնց մէջ Քրիստոսի հանդէս ձշմարիտ հաւատք կը գոյանայ (Գործք Ժ. 44: Ժ. 15-17: Հմմտ. Յով. Ա. 12,13):

Աւետարաններէն և Գործք Առաքելոցէն ետքը, առաքելական թուղթեր նուազ ազգեցութիւն չի բանեցուցին Քրիստոսամէրներու համոզումներուն ձեւ և ուղղութիւն տալու մէջ: Այս թուղթերէն իւրաքանչիւրը քրիստոնէական վարդապետութեանց և քրիստոնէական կեանքի մէջ մէկ գոհար բացատրութիւնը ըլլալով, Քրիստոսամէրներ անոնց մէջ գտան իրենց ներքին փորձառութեան պատմական նմանութիւնն և հեղինակաւոր հաստատութիւնը:

Անոնք առաքեալներու հետ միասին հաւատացին և քարոզեցին

- թէ՝ փրկութեան միակ հիմը Յիսուս Քրիստոսի արինը կամ Անոր քաւչական մահն է: Մատթ. Ի. 28: Հոովմ. Գ. 25: Եփս. Ա. 7: Բ. 13: Կող. Ա. 14,20: Երր. Թ. 12, 15: ԺԳ. 12: Ա. Պետ. Ա. 18-19: Բ. 24: Գ. 18: Ա. Տիմ. Բ. 6: Ա. Յովհ. Ա. 7: Բ. 2:
- թէ՝ փրկութիւնը Յիսուս Քրիստոսով Աստուծոյ ձրի շնորհին է: Գործք. ԺԵ. 11: Հոովմ. Գ. 23-24: Եփս. Ա. 7: Բ. 5, 8: Բ. Տիմ. Ա. 9: Տիմ. Բ. 11: Գ. 7: Յայտ. ԻԲ. 17:
- թէ՝ «մարդ օրէնքին գործերէն չի կրնար արդարանալ, հապա Յիսուս Քրիստոսի հաւատքին»: Հոովմ. Գ. 21-22, 27-28, 30: Ե. 1: Ժ. 9-13: Գաղ. Բ. 16: Գ. 11, 22: Եփս. Բ. 8-9: Փիլ. Գ. 9: Բ. Տիմ. Ա. 9: Գ. 15: Ա. Պետ. Ա. 8-9: Ա. Յովհ. Ե. 13:
- թէ՝ հաւատքն է միակ միջոցը որով որդեգրութեան պատիւին կ'արժանանանք և Աստուծոյ Սր. Հովի-

- ին հաղորդ կ'ըլլանք: Յովհ. Ա. 12: Գաղ. Դ. 26: Դ. 6: Յովհ. է. 38-39:
- թէ՝ եթէ մեր մեղքերը խոստվաճինք Տերոջը, «Հաւատարիմ ու արդար է Անիկա (Յիսուս), մեր մեղքերուն թողութիւն տալու և մեզ բոլոր անիրաւութենէ սրբելու»: Սաղ. լ. 5: Ա. Յովհ. Ա. 9:
- թէ՝ հաւատացեալը այս կեանքին մէջ — տակաւին չմեռած — Աստուծոյ հետ հաշտութեան զիտակցութիւնն ու ուրախութիւնը կը վայերէ և յաւիտենական կեանքի յոյսն ու վսահութիւնը կ'ունենայիր սրաբն մէջ: Յովհ. Ժ.Ա. 25 26: Հոռվմ. Զ. 22: Լ. 16-17: Ա. Կորն. Ժ.Ե. 55-57: Գաղ. Դ. 6-7: Եփս. Ա. 7: Կող. Ա. 12-14: Ա. Պիտ. Ա. 8-9: Ա. Յովհ. Գ. 2, 14: Ե. 13: Բ. Տիմ. Դ. 7-8: Բ. Կորն. Ե. 8: Փիլ. Ա. 22-23:
- թէ՝ իւրաքանչիւր քրիստոնեայ Յիսուս Քրիստոսի մէկ ազատեալն է, ինչպէս մեղքի տիրապետութենէն, նոյնպէս և օրէնքի տիրապետութենէն, հետեւաբար ան իր վրայ գրսէն պարտագրուած օրէնքներով չապրիր, այլ նոր կեանքը անոր մէջ բնական կերպով կ'արտայայտուի ամէն բարի գործերով: Հոռվմ. Զ. 14, 18, 22: Է. 6: Ժ.Դ. 8: Գաղ. Գ. 24-25: Դ. 4-5, 9-10: Ե. 1, 22-25: Եփս. Ե. 9: Կող. Ա. 10: Բ. 20-23: Տիտ. Բ. 11-12: Եբր. Լ. 10-11:
- թէ՝ ամէն հաւատացեալ՝ կեանքով և խօսքով՝ Յիսուս Քրիստոսի աւետարանիչը ըլլալու կոչումն ու արտօնութիւնը ունի: Մարկ. Ժ.Զ. 15: Ղուկ. Թ. 60: Գործք. Ե. 42: Լ. 35: Ա. Կորն. Ժ.Ե. 58: Փիլ. Ա. 3-5: Ա. Պիտ. Բ. 9:

- թէ՝ Քրիստոս ամեկ անգամ գարերուն վերջը իր անձին պատարագովը յայտնուեցաւ մեղքը մէկողի ձըգելու համար» (Եբր. թ. 25-26). «Ամեկ անգամ պատարագ մատուցուեցաւ շատերուն մեղքերը վերցընելու համար» (Եբր. թ. 28). «Ամեկ պատարագով մշանջնաւորապէս կատարեց սրբուածները» (Եբր. Ժ. 14). «Ամեկ անգամ չարչարուեցաւ արդարը անարպարներուն վրայ որպէսզի մեզ Աստուծոյ մօտեցնէ» (Ա. Պիտ. Գ. 18). «Իր արիւնովը, մեկ անգամ սրբարանը մտաւ յաւիտենական փրկութիւն ստանալով» (Եբր. թ. 12). «Ամեկ անգամ ըրաւ ասիկա, իր անձը պատարագ մատուցանելով» (Եբր. է. 27), և այսպէս «բոլոր իրեն հնազանդողներուն յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ» (Եբր. է. 9), և «զիտենք որ Քրիստոս մեռեներէն յարութիւն առած ըլլալով նորեն չմեռնիր, ա՛լ մահը Անոր վրայ իշխանութիւն չունի» (Հոռվմ. Զ. 9):
- թէ՝ Քրիստոս իրեւ մեր խաչեալ և յարուցեալ Փրկիչն ու Տէրը, հօրը աջ կողմը մեր միակ միջնորդն ու բարեխօսն է: Հոռվմ. Լ. 34: Ա. Տիմ. Բ. 5: Եբր. Գ. 1: Դ. 14: Ե. 6: Զ. 20: Է. 24-25, (*) Բ. 6: Թ. 14-15, 24: Ժ. 21: Ժ. 24: Ա. Յովհ. Բ. 1:
- թէ՝ այժմ Քրիստոս Հօրը աջ կողմը փառաւորեալ

(*) Քրիստոսի քահանայութիւնը «անանցանելի» է, այսինքն մէկ ուրիշին չի կրնար փոխանցուիլ և կամ մէկ ուրիշը իրեն տեղ փոխանորդաբար քահանայութիւն չի կրնար ընել, որովհետեւ Ան իր կեանքին և մահուան արժանիքներովը մեղքի համար միջնորդելու և բարեխօսելու համար հօրը քով Միջն Կենդանի է: Ան է «յաւիտեան քահանայի» և «յաւիտենական քահանայապեա»:

Տերն է՝ իր եկեղեցին միակ անտեսանելի գլուխը, որ երկրորդ անգամ պիտի յայտնուի վառքով որպէս երկնային վեսան հարսնացեալ եկեղեցին և որպէս արդար դատաւորը կենդանիներու և մնուելներու։ Մարկ. Ժ. 19: Գործ. Է. 55: Եփս. Ա. 20-22: Փիլ. Բ. 9-11: Ա. Պետ. Գ. 22: Կող. Ա. 18: Գ. 4: Յովհ. Ժ. 3: Ա. Կորն. Գ. 5: Բ. Կորն. Ե. 10: Փիլ. Գ. 20-21: Ա. Թես. Ա. 10: Գ. 15-16: Ե. 23: Եփս. Ե. 27: Ա. Յովհ. Գ. 2-3: Երր. Թ. 28: Յայտ. Ի. 2, 9: Բ. Տիմ. Գ. 1: Գործ. Ժ. 42: Բ. Թես. Ա. 5-10:

— թէ եկեղեցին մէջ դասակարգային խորոքինենք (*)

(*) «Երբայեցաց թզթին հեղինակը կը բացատրէ թէ Քրիստոսով քահանայութեան, գասակարգային դրսթիւնը վերցած, խափանուած է։ Քրիստոս եղաւ քահանայապես ըստ կարգին Մելքիսեդեկի և Քրիստոսով փրկուածներուն վրայ ամբողջ տարածուեցաւ քահանայութեան պաշտօնն ու պարագանութիւնը։

«Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ քահանայական գասակարգը վերցուած է Քրիստոսով և ըստ այնու հին փրկագործութեան օրէնքի պայմանները փոխուած են։

«Ժիեղերական այն բարոյական յեղաջումը որ քրիստոնէութեամբ յառաջ եկաւ, ուրիշ բան չէր պատճառը, բայց եթէ բարձումն քահանայութեան, հոգեւորականութեան գասակարգային դրսթեան։ Այս մասին Պետրոս Առաքեալ նորադարձ քրիստոնէից ուղղեալ թզթին մէջ կ'ըսէ այնքան ուրոշ և յատակ կ'երպով։ Ույլ գուք ազգ էք լնուիր, թագաւորական քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեփական, որպէսզի ցուցանիցէք զառաքինութիւնս այնորիկ, որ զձեղի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն» (Ա. Պետ. Բ. 9):

«Ասիկա (քահանայութեան դասակարգային դրսթիւնը) մոլար վարդապետութիւն մըն է որ ներս սպրզած է եկեղեցին և վտանգ կ'սպառնայ քրիստոնէութեան։ Հին գրու-

չկան, անոր բոլոր անդամները ի Քրիստոս միեւնոյն արտօնութիւնը ունին համարձակութեամբ Աստուծոյ մօտենալու. եկեղեցին մէջ ոչ թէ մասնաւոր, այլ ընդհանուր խանայութեան (*) օրէնքը կը տիրէ։ Մատթ. Ի. 8: Հոովիմ. Ժ. 1: Եփս. Բ. 18: Գ. 12: Երր. Դ. 16: Ժ. 19: Ժ. 16: Ա. Պետ. Բ. 5, 9: Յայտ. Ա. 6: Ե. 10:

թիւնը, հին օրէնքը պէտք է ի սպառ ջնջուի եթէ կ'ուղենք որ եկեղեցին իր աստուծածային լուսեղէն զիրքին մէջ պահապահուի։ (Աւոնդ Եպս. Դուռեան, Պարզ Քարոզներ, Ե. հատը):

(*) «Գաղափարական եկեղեցին։ - Այս եկեղեցւոյ անդամներն են որ կը կազմեն ցեղել ընափր, թագաւորական քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեփական» (Ա. Պետ. Բ. 9): Գիրաշանյապէս «հոգեւոր տունն» է ան, որուն անդամները իրեւ «կենդանի քարեր», են բովանդակ հաւատացեալները։ Այդ տունը ըլլալով սեփականութիւնը, երկնաւոր թագաւորին - թիսուսին, թագաւորական է նաև անոր քահանայութիւնը։ Այս գաղափարական քահանայութեան մաս կը կազմէ եկեղեցիի իւրաքանչիւր անդամ։ ընծայաբերելով աստվածամանյ հոգինու պատազներ։ Երր. Ժ. 16:

«Իրական եկեղեցին։ - Այս եկեղեցին, որ յարակից մասը կը կազմէ գաղափարական եկեղեցիին կրելով իր վրայ անոր նկարագրի ընդհանուրը գիծերը, կրօնական - ընկերային կազմակերպութիւն մըն է։ Այս կազմակերպութիւնն ուշնի իր գործարանաւորութիւնը, կառավարելու և անտեսելու իր սեփական եղանակովը։ Հարկ կ'աջ ըսելու թէ այս գործարանաւորութիւնը, եկեղեցական պաշտօնէութիւնն է, նուիրապեսական դասաւորածով մը որ հիմնուած է ծառայութեան գաղափարին վրայ և որուն միակ նպատակն է զիւրացնել ու արդիւնաւորել եկեղեցիի հոգեւոր կառավարութիւնն ու անտեսութիւնը, աշխատանքի իմաստուն բաժանումով մը, համաձայն իւրաքանչիւրի ընդունակութեան (Հոովիմ) և պատրաստութեան»։

(Դուռեան Եպս. Տրապիզոնի, ՓԱՐՈՍ կրօնակերէն թիւ 12, 1928):

- թէ՝ Եկեղեցին իբրև Յիսուս Քրիստոսի մարմինը իր անհատական և հաւաքական կեանքին մէջ պէտք է որ աշխարհէ զատուած ըլլայ և սուրբ լճբացք մը ունենայ: Յովհ. Ժ. 16: Հռովմ. Գ. 6, 11-13: Ա. Կորն. Ա. 2, Գ. 17: Բ. Կորն. Ե. 17: Գ. 16-17: Եփս. Ա. 4: Բ. 19: Գ. 24: Ե. 3-4, 8-9: Փիլ. Բ. 15: Կող. Գ. 12: Ա. Թես. Ե. 5-6: Տիմ. Բ. 12: Եբր. Ժ. 1, 14-16: Յակ. Ա. 27: Ա. Պետ. Բ. 9, 11-12, 21-23, Գ. 2-3:
- թէ՝ Եկեղեցին բացարձակապէս հոգեւոր հաստատութիւն մը ըլլալով, անոր հոգեւոր, վարչական և բարեսիրական գործերուն վրայ հսկողներ հեմարիս հաւատացեալներ պէտք է ըլլան: Գործք. Գ. 3: Թ. 17-35: Հռովմ. Ժ. 6-8: Ա. Կորն. Թ. 27: Ժ. 33: Բ. Կորն. Գ. 3-10: Ա. Տիմ. Գ. 2-3, 8-9: Եփր. Ժ. 17: Տիմ. Ա. 7-8: Ա. Պետ. Գ. 10-11, Ե. 2-3: (Կարգալ նաև Եղեկ. Լ. Գլուխը):
- թէ՝ ապաշխարութիւն և Յիսուս Քրիստոսի վրայ հաւատք — իրական դարձ եւ Վերսին Ծնունդ — Եկեղեցւոյ անդամակցութիւն հիմնական պայմանն է: Ղուկ. Ի. 47: Գործք. Բ. 38: Գ. 19: Ի. 21: Յովհ. Գ. 3, 7: Եփս. Բ. 5: Բ. Կորն. Ե. 17: Գող. Գ. 15: Եփս. Գ. 22-24:
- թէ՝ աւետարանչութիւնը Եկեղեցիին զլիսաւոր կոչումն է: Մատթ. Ե. 14-15: Ի. 19: Մարկ. Ժ. Զ. 15: Յովհ. Ժ. Ե. 16: Գործք. Ա. 8: Գ. 20, 31, 33: Ե. 32, 42: Գ. 7: Լ. 4-5, 35: Թ. 20: Ժ. 34, 44: Ժ. Ա. 19-21: Ժ. 45-49: Ժ. 1, 3: Ժ. Ե. 35: Ժ. 10, 13, 32: Ժ. Ե. 1-4, 17: Ժ. Ե. 7-9, 23, 28: Ա. Թես. Ա. 8: Բ. Տիմ. Գ. 2: Ա. Պետ. Բ. 9:

- թէ՝ Եկեղեցին իբր կեանքով աշխարհի մակարդակին իջնէ և աւետարաննելէն զազրելով միմիայն ծիսակատարութիւնը գոհանայ, այլեւս ան մոռցած է իր կոչումը և իբր այդ հարանալու և մահանալու վանդին մէջ կը գտնուի: Մատթ. Ե. 13-16: Յովհ. Ժ. Ա. 2, 8, 16: Հռովմ. Ժ. Ա. 22: Եփս. Ե. 5: Եբր. Ժ. Բ. 14-16: Յայտ. Գ. 1-3, 14-20:

ԲԱՂՆՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԻ ՀԵՏ

Յաւալի իրողութիւն մըն է որ Այնթապի հոգեւ ուր շարժումը եկեղեցւոյ կողմէն չի քաջալերուեցաւ: Աղդ. - Եկեղեցական իշխանութիւնները պահ մը այդ շարժումին հանդէպ անտարբեր մնալէն ետքը, կամաց կամաց խափանարար միջոցներու դիմելու սկան:

Նախ կրօնական ժողովի կողմէն, Քրիստոնակարացի ժողովներուն նախագահերու և գործերու ընթացքին վրայ հակելու համար մէկը որոշուեցաւ: Այսպէս, ամէն կիրակի եկեղեցւոյ բակը, Ազգային Լսարանի մէջ երբ 1000-1500 մարզիկ Աստուծոյ խօսքը կը լուին, բեմին վրայ կը գտնուէր քահանայ հայրերէն մէկը և ժողովը կը վերջանար անոր խրատականով և պահպանիչով:

Դժբաղգաբար հոս կանգ չառին գործերը: Ո՞ւր պիտի հանգի այս շարժումը. այս էր զլիսաւոր հարցումը որ կ'զբաղեցնէր ժողովականներուն միտքը: 1904 ին, Պոլսոյ կարեւոր թերթերէն մէկուն խմբագիրը, քննական պտոյտի մը առթիւ Այնթապ գտնուելով, Քրիստոնասիրացի ժողովները տեսնելէն ետքը, ան ալ զարմանքով կը հարցնէր թէ ի՞նչ պիտի ըլլայ այս շարժումին հետեւանքը: Հայ մամուլին մէջ պարբերաբար թեր ու թէմ յօդուածներ կ'երեւնային: Ոմանք Քրիստոնասիրները կը նկատէին իրեւ աղանդաւորներ, իսկ ուրիշներ անոնց քարոզութեան մէջ կը գանէին, ժառանգական և անգիտակից քրիստոնէութենէն ան-

դին, փորձառաբար ճանչուած խակական հոգեւոր կեանքին բայցարութիւնը:

Հակառակ չնչին դժուարութիւններու, սակայն, գործը յառաջ կ'ընթանար և Քրիստոնասէրներու անսահման եռանդին ու նույիրումը աւետարաննելու և քարոզելու համար, ժողովրդեան մաքին մէջ քահանայ հայրերուն պաշտօնին ու պարտականութեան մասին նոր ըմբռնում մը կը յառաջացնէր: Այն գաղափարը թէ Աւետարանի պաշտօնեային ամենագլխաւոր պարագանութիւնն ու միանդամայն արտօնութիւնն է «Աստուծոյ չնորհաց Աւետարանին» քարոզութիւնը, կը տարածուէր ժողովրդեան մէջ և եկեղեցւոյ ըեմէն ամէն կիրակի կանոնաւոր քարոզութիւն անհրաժեշտ կը գառնար: Բացի ասկէ ժողովուրդին հոգեւոր կեանքին մակարդակը բարձրացած էր: Ոչ միայն բեմէն կանոնաւոր քարոզութիւն կը պահանջուէր, այլև կ'ակնալուէր որ այդ քարոզներն ալ ուղղակի հոգիներու փրկութեան և հոգեւոր կեանքի իրականութիւններուն շուրջ ըլլան:

Սհաւասիկ այս պարագաներու տակն էր որ քաղաքիս Առաջ, փոխանորդը, Տ. Կարապետ հայր Կիւրեղեան, օր մը Քրիստոնասիրացի ներկայացուցիչները Առաջնորդաբան հրաւիրելով սրանեղած շեշտով մը հըրամայեց անոնց որ այլեւս լոեն և զիրենք հանգիստ թողուն:

Ապա Այնթապի Առաջնորդ Կարապետ Վարդապետ Տէր Կարապետեան որ վերջը կարգաթով և զատալիք եղաւ, 1900 - 1905 իր առաջնորդութեան ատեն, միշտ հակառակեցաւ Քրիստոնասիրացի ժողովներուն. հոգեւորականի մը զիրքին և կոչումին բոլորովին

անվայել վերաբերում ունեցաւ անոնց հանդէպ։ Հարիւրաւորներուն հոգեւոր արթնութեան և կեանքի փոփոխութեան պատճառ եղող Աստուծոյ գործը ծաղրեց նախատական խօսքերով և ասոր մէջ զարմանալիք ոչ չինչ կար, որովհետեւ հոգեւոր իրականութիւնները ըմբռունելու և գնահատելու համար մարդ նախ ինք սըրտով ու հոգեվով հոգեւոր ըլլալու է (Ա. Կորն. Բ. 14.) Քանի քանի անգանմեր, Աղքային Լսարանին գոները իր հրամանով գոց պահուեցան և Աստուծոյ խօսքին ծարաւի հաղարաւոր մարզիկ եկեղեցոյ բակը մէջտեղ մնացին ու այս առթիւ քաղաքէն դուրս բացօպեաց տեղեր հոգեւոր ժողովներ տեղի ունեցան։

Ատեն մը յատուկ Լսարան բացուեցաւ ժողովուրդը Քրիստոսախրացի ժողովներէն ևս կեցնելու համար։ Երբ ահսնուեցաւ որ հակառակ թափուած ջանքերուն ժողովուրդը հարիւրներով և հաղարներով կը մասնակցի հոգեւոր ժողովներուն, օրուան Աղք. - կրօնական իշխանութիւնները վերջապէս յաջողեցան Պոլսոյ երջանկայիշատակ Օրմաննեան պատրիարքէն յատուկ կոնդակ մը բերել տալու, միանդամ ընդմիշտափանելու համար գործը։

Մէկ կիրակի յետաձգուեցաւ կոնդակին ընթերցումը, որովհետեւ զրեթէ քաղաքին ամբողջ հայութիւնը հոգեւոր արթնութեան մէջ կը դանուէր. կը վախնային որ անպատեհութիւններ տեղի ունենան։ Հետեւեալ կիրակի կոնդակը կարգացուեցաւ եկեղեցոյ բեմէն որուն միայն մէկ նախաղասութիւնը կը նայ գաղափար մը տալ կոնդակին ամբողջ պարունակութիւնն մասին։ Այդ պատմական նախաղասութիւնն էր, «Այլ եւս թող գաղրին ինքնակոչ քարոզիչները»։

Յաւարտ ժամերգութեան, եկեղեցիէն ելնող ժողովուրդը բակին մէջ կը խնուէր և առւն չէր երթար։ Զգտեալ վիճակ մը կը տիրէր ժողովրդեան մէջ։ Վերջապէս արհեստաւորի մը ձայնը լսուեցաւ որ բարձրածայն կը պուար ըսելով, «Մենք պիտի ունկնդրենք այս երիտասարդներուն, անոնք մեր հոգիններուն փրկութեան միջոց եղան», իսկ Քրիստոսաէրներէն մէկը որ իր ուսումը առած էր Պոլսոյ Շահնազարեան զպրոցին մէջ և իր կեանքով ու քարոզութիւններով ժողովրդեան վրայ խիստ մեծ ազգեցութիւն ունէր, կ'աղաղակէր, «Թող կարմիր չուանավ կախեն զիս, պիտի քարոզեմ Աստուծոյ խօսքը մինչեւ վերջին վայրեկանը»։

Վերջապէս յրուեցաւ ժողովուրդը և առաջին առիթով ձեռնարկուեցաւ հանրագրութեան մը պատրաստութեան որ բազմահարիւր ասորագրութիւններով զրկուեցաւ Ամենապատիւր Օրմաննեան Արբազանին, հոգեւոր շարժումին և անոր բարերար արդիւնքներուն վրայ ճշգրիտ և ընդարձակ տեղեկութիւններով։

Ամէնէն ուշադրաւ դէպքը, սակայն, այն էր որ այս պատմական կոնդակին ընթերցումէն ետքը, միեւնոյն այդ եկեղեցւոյ բակին մէջ, առանց ընդհատուելու, նոյն օրն իսկ, ասկորական հոգեւոր ժողովը տեղի ունեցաւ։ Թաղերու մէջ ընտանեկան հաւաքոյթներ և ժողովներ շարունակուեցան ամիսներով և տարիներով, մինչեւ այն ատեն որ Մեծ Պատերազմը պայթեցաւ և Այնթապի Հայութիւնը տեղահանուելու սկսաւ։ Ա՛յ Աղք. — եկեղեցական կեանքը կատարեալ կազմալուծումի ենթարկուած էր։ Այս ճգնաժամային վայրկեաններուն, հրապարակի վրայ ո՛չ մէկ շարժում, ո՛չ մէկ

կուսակցութիւն, ո՞չ մէկ բեմ մնացած էր, բացի Քը-
րիստոսասիրացի բեմէն որ առակաւին իր լոյսի և յոյսի,
հաւատքի և միսիթարութեան պատգամը կուտար Հայ
ժողովրդեան, եկեղեցւոյ բակը, հին եկեղեցիի մհծ ոը-
րահին մէջ:

Շաբթէ շաբաթ շարունակուող աեղահանութիւնը,
1915ի Օգոստոսին, վերջապէս քչեց տարաւ աշխար-
հական քարոզիչներու վերջին մնացորդներն ալ ու ա-
նոնց հետ միասին հարիւրաւոր Քրիստոսասէր այրեր
ու կիներ, դէպի Տէր Զօրի և Հաւրանի կիզիչ անա-
պատճերը:

Անոնք զացին ժպտուն դէմքերով, միսիթար-
ուած սրտերով, հաւատքով քաջալերուած, իրենց հո-
գեւոր պատերազմին մէջ վերջին յազթանակը շահե-
լու ակնկալութեամբ և նահատակութեան անթառամ
պակով զարդարուելու համար:

Անոնցմէ ոմանք Տէր Զօրի մէջ իրենց անշահա-
խնդիր ծառայութիւններով երկնառաք հրեշտակներու
գերերը կատարեցին, իսկ ուրիշներ Հաւրանի անա-
պատճերուն մէջ, նոյն իսկ անօթի և մերկ եղած ա-
տեննին, Սաղմոսներ երգեցին և հոգեւոր երգեր յօրի-
նեցին:



ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԵՆ ԱՍԴԻՆ

Երբ Մեծ Պատերազմը վերջացաւ և Այնթապի
աեղահանուած հայութիւնը վերապարձու, ցաւով աես-
նուեցաւ որ շուրջ քառասուն հազար հայութենէն հա-
զիւ տասնեւելից հազար հոգի մնացած էր:

Քրիստոսասիրացի անդամներն ալ նոյն համեմա-
տութեամբ պակսած էին: Բացակայողներէն ոմանք
անտանելի թշուառութեանց մատնուելով հաւատաքով
քնացած էին, իսկ ուրիշներ աներեւակայելի տան-
չանքներու ևնթարկուելով նահատակութեան պսակին
արժանացած էին: Վերապրողներ՝ Խորայէլի երեք ե-
րիտասարդներուն պէս, եօթնապատիկ վառած հնոյէն
ողջ առողջ զուրս եկած, ներքին հոգելան մղում մը
կը զգային իրենց անձերը իրբեւ կենդանի պատարագ-
ներ, կրկին նուրիելու Սատուծոյ որ իր անսահման
ողորմութեամբ ամբողջ պատերազմի շրջանին զիրենք
հովանաւորած և մինչեւ հոն առաջնորդած էր:

Ոհա այս պարագաներու տակ, Քրիստոսասիրա-
ցի վերապրոց անդամները քով քովի գալով նորէն հո-
գեւոր ժողովներ գումարելու սկսան: Այս ժողովները
երկու նստատակ կը հետապնդէին, (ա) Հաւատացեալնե-
րուն հոգեւոր շինութիւնը, և (բ) աւետարանչութիւն
ազգայիններուն մէջ, որոնցմէ շատերուն կեանքը խիստ
ցաւալի երեւոյթ մը կը պարզէր այս պահուն: Թուր-
քերու զէմ վրէժիննորութեան ոպի, մինչեւ առաւօտ
կեր ու խումի երեկոյթներ, և ամէն տեսակ շոայլու-

թիւններ, ընդհանուր երեւոյթներ էին։ Մեծ Պատեսրագմէն ետքը զգալիօրէն ինկած էին և հոգեւոր գործունէութեան մեծ կարիք կար։

Քաղաքական կացութիւնն ալ շատ յեղյեղուկ էր։ Քաղաքը զրաւուած էր նախ անդիմական բանակէն ուրուն յաջորդած էր ֆրանսական զրաւումը։ Անոնք ևս դժբաղդ տարի մը բոլորելէն ետքը կը քաշուէին դէպի Սիւրիա, քաղաքին Հայութիւնը յանձնելով Քէմալիստներուն ձեռքը։

Ֆրանսական գրաւումի տաեն Հայերը Թուրքերու դէմ ինքնապաշտպանութեան գերմարդկային պայքար մը մզած ըլլալով, ստիպուած էին ֆրանսացիներու հետ միասին ձգել հեռանալ քաղաքէն։ Այսուամենայնիւ շուրջ եօթը հաղար Հայեր քաղաք մնացին, զլխաւորապէս չափազանց աղքատութեան պատճառվ։

Կացութիւնը շատ փափուկ էր, ո՛չ մէկը գիտէր թէ Քէմալիստները ինչ զերաքերում պիտի ունենային մնացող Հայերուն հանդէպ։ Երջանկայիշատակ Տէր Ներսէս Աւագ քհնյ։ Թափուգնեան, Այնթապի ինքնապաշտպանութեան շըջանին զիւանապէտ և հեռատես կաթողիկոսական փխանորդը, զործի բերումով Հալէպի կը գտնուէր։ Ազգային Միութեան անդամներէն շատեր, նաև պատուելիներ և քահանայ հայրերէն ոմանք, ժողովուրդը իր բաղդին ձգած և իրենք ֆրանսացիներու հետ միասին քաղաքէն հեռացած էին։

Այս պարագաներու տակ ժողովուրդը մեծապէս պէտք ունէր քրիստոնէական հաւատքին պարզեւած հոգեւոր մխիթարութեան։ Ահա ասանկ ճգնաժամային

մէկ պահուն, Արժանապատիւ Տէր Գարեգին հայր Պօղարեանին թոյլաւութեամբ առիթ կը տրուի Քրիստոսասիրացի անդամներէն մէկուն, Կենաց Խօսքը քարողելու ժողովրդեան, եկեղեցոյ բնմէն։ Հրաւէրը սիրով կ'ընդունուի և քաղաքին ամբողջ Հայութիւնը, Քէմալական վարչաձեւի տակ, տարի մը ամբողջ, մինչեւ վերջին աեղանանութիւնը, պատեհութիւնը կ'ունինայ Աստուծոյ խօսքը լսելու։

Քրիստոսասիրացի և եկեղեցիի միջև, բացառիկ պարագաներու տակ այս գործակցութիւնը մեծապէս կ'օրէնուի Տիրոջ կողմէն, այնպէս որ այդ տարին, հակառակ քաղաքական խանճաշփոթ կացութեան, Այնթապի Հայութեան համար իրական հոգեւոր մխիթարութեան և արթնութեան տարի մը կ'ըլլայ։

1922ին, երբ Թուրքեր իզմիրի կողմները իրենց մեծ յազթանակը շահեցան Ցոյներու վրայ, քաղաքին մնացեալ Հայերն ալ տեղահանուելով մեծաւ մասամբ հաստատուեցան Հալէպի մէջ։ Քրիստոսասիրացի անդամները հոս եւս զիրար գանելով Սիւրիոյ նոր գաշտին և նոր միջավայրին մէջ անդամ մըն ալ ձեռնարկեցին իրենց հոգեւոր գործունէութեան։

Այս թուականէն մինչեւ օրս, իր բեմով և իր աւետարանչական գործունէութեամբ, Քրիստոսասիրաց Ընկերութիւնը միակ պլատցով լոյսն է Հալէպի Հայ Աւաքելական ժողովրդեան մէջ։ Բարոյականութենէն և բարեկալաշտութենէն վեր, անոր բնմը, փողահարը եղած է Աւետարանի հիմնական ճշմարտութիւններուն։ Խաչեալ և յարուցեալ Յիսուս, իր փրկելու, սրբելու և պահելու անսահման կարողութեամբ և յօժարութեամբ, հաւատարմօրէն կը ներկայացուի իրեն միակ

յոյսը հայ ժողովրդեան ինչպէս նաև իւրաքանչիւր անշատ մեղաւորին:

Ընկերութեան անդամներէն անոնք որ Սուրբ Գրական հմտութիւն և բեմի վրայ կենալու չնորդը ունին, առանց վճարումի և բոլորովին կամաւոր ըլլրալով կ'առաջնորդեն ժողովարուն: Պարբերաբար շըրջակայ հայաբնակ գիւղերուն, աւետարանչական ձամբարդութիւններ տեղի կ'ունենան: Տնական այցելութիւններով, բազմաթիւ ընտանիքներուն, թէ՛ քաղաքի մէջ և թէ հայկական քէմբերու մէջ, Յիսուս Քրիստոսի անպատմելի խնդութեան, հարասութեան և փըրկութեան պատգամը կը տրուի: Տէրը կ'օրհնէ անոնց աշխատանքը, հաստատելով իր հաւատացեալ դաւակները հաւատքի և սիրոյ մէջ և մեղքի զերութենէն ազատելով շատերը:

Անոնք կը խորհին, կ'ազօթեն և կը ծրագրեն նաև Սիւրիոյ ոչ - Քրիստոնեայ ժողովուրդներու մէջ Աւետարանի գործը յառաջ տանելու համար: Անոնց հանգէպ պարտականութեան զգացումը կը խորանայ ամէն օր: Խորապէս համոզուած են որ Քրիստոս Յիսուսով փոխուած և սրբացած կեանքերու անուշ հոտը, նաև իրենց շուրջը գտնուղ ոչ - Քրիստոնեայ տարրերը Աւետարանի լոյսին և օրհնութիւններուն բաժնեկից ընելու համար արթնամտութիւնն ու կանոնաւոր ջանքը, անտարակոյս պիտի օրհնուի Տէրոջ կողմէն:



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒԽՆՔԸ

Հայց. Եկեղեցւոյ մէջ բարեկարգութեան պահանջը նոր չէ, մանաւանդ վերջին 35 - 40 տարիներէ ի վեր բարեկարգութեան գաղափարը Հայ ժողովրդեան բոլոր խաւերուն մէջ տարածուեցաւ և եկեղեցական վերին իշխանութիւններու կաղմէն իսկ ատոր պէտքն ու անհըրաժեշտութիւնը ընդունուեցաւ:

Կարեւոր հարցը սակայն, սա է թէ՝ ունի՞նք արդեօք հիմնական սկզբունք մը որ ուղղութիւն տայ առաջադրուած բարեկարգութեան. եթէ այո, ո՞րն է այդ:

«Ասուած Հոգի է եւ իրեն երկրպագողներուն ալ պէտք է որ հոգիով եւ հօմարտութիւնով երկրպագանեն» (Յովհ. Դ. 24):

Ահաւասիկ հոս, աէրունական այս խօսքերուն մէջ կը գտնուի ձշմարիտ բարեկարգութեան հիմնական սկզբունքը,

Հոգիով և ձշմարտութիւնով. — Քրիստոնէական կրօնքը նոգիի և հօմարտութեան կրօնքն է. ան Յիսուս Քրիստոսով, հաւատացեալին Աստուծոյ հետ հոգեւոր հազորգակցութիւնն է որպէս որդի և Հայր: Այս հոգեւոր հազորգակցութիւնը հաւատացեալին ներքին կեանքն է, բայց միմիայն հոն չի սահմանափակուիր. այդ ներքին կեանքը իր անդրագարձումը կ'ունենայ հաւատացեալին արտաքին կեանքին վրայ եւս: Գործնական կեանքի մէջ, ան երեւան կուգայ, և կ'արտայացտուի իրեւ սրբութիւն, սէր և խնդութիւն որով

հաւատացեալը երկրիս վրայ կ'ըլլայ իր երկնաւոր Հօր աստուածային բնութեան արտայայտիչը, և մարդոց մէջ իր Փրկչին Յիսուս Քրիստոսի անոյշ հօալ:

Աստուծոյ հետ այսպիսի մէկ անձնական միաւուրութիւն և հոգեւոր հազորքակցութիւն և ասոր այսպիսի լուսաւոր մէկ արտայայտութիւնը կեանքի մէջ, կը կաղմէ հաւատացեալին «կենդանի զոհը», «աստւածահաճոյ հոգեւոր պատարագը», և «բանաւոր պաշտօնը». տէրունական խօսքերով, «հոգւով և ձշմարտութեամբ Աստուծոյ երկրպագութիւնը»:

Նախկին Եկեղեցւոյ մէջ երկու ուղղութեամբ, քրիստոնէութեան այս հոգեւոր Եկարագիրը վտանգի տակ ինկաւ: Նախ՝ թլիփատութեան և այլ օրէնքներու վէճը Եկեղեցւոյ մէջ սուր հանդամանք ստացաւ (Գործք. Ժ. 1, 5): Այն ատեն Պօղոս Առաքեալ, իրու նախախընամութեան մարդը, զուացող առիւծի մը պէս հըրապարակ իշխելով, իր հոգիին բոլոր ուժովն ու թախանձանքով վասնպի փողը հնչեցուց ըսելով, «Զգուշացէք չար մշակներէն, զգուշացէք կրծասութենէն, վասնպի թլիփատութիւնը մենք ենք, որ հոգիով զԱսուած կը պատեհենք, ու կը պարծենանք Յիսուսու Յիսուսով եւ մեր վասահուրիւնը մարմնի (*) վրայ չէ (Փիլ. Գ. 2 - 3): «Այլչափ անմի՞տ էք, հոգիով սկսեցիք և հիմա մարմինո՞վ կը վերջանաք» (Գալ. Գ. 3):

(*) «Ի՞նչ որ մարմնի վրայ կամ մարմնով կը կատարուի՛ էապէս գործ չունի բնաւ աստուածապաշտութեան խորհուրդին հետ: Ծէսը, աւանդութիւնները, օրէնքին նիւթական արամադրութիւնները, թէ՛ իսկ երբեմն ցեղին զգացումովը խտղեն անոնք սիրու, հաւատաքի տեսակէտով կը մընան բացարձակապէս անարժեք ունակութիւններ, եթէ կը

եթէ Գաղատիոյ և Փիլիպէի եկեղեցիներուն մէջ օրինապաշտութեան հակում մը ծայր առւած էր, կուրընթոսի եկեղեցւոյն մէջ եւս հին մարդու մեղսալից

նկատուին և կը գործադրուին իրեւ պաշտամունքին հիմք նոյն խկ և ոչ իրըք զարգը լոկ: Կրօնքի գաղափարին՝ ամէնէն յոսի ծառայութիւնը կը մատուցանեն անոնք որ կը պնդեն այդ մասին, չատագովելով սոսկ ծիսական գործողութեանց բարոյացուցիչ գերը:

Ի ծնէ ընդունելութեամբ կամ հարկադրեալ վարժութեամբ կրօնքը այդ ոգւով ըմբռնած մարդիկ իրենց սխալին կը գիտակցին ա'յն ատեն միայն, երբ, օր մը, հոգիին յոյսը յանկարծ կը փայլատակէ իրենց ներքին խաւարին մէջ, ցոյց տալով իրենց թէ խակապէս ո'ւր կը գտնուի մեղքը յաղթահարոց զօրութիւնը:

Ա'յդ վայրկեանէն սկսեալ անոնք այլեւս վերահաս կ'ըլլան թէ բարեպաշտութեան այն բարձրացեալ ձեւականութեանները, որոնց երեսն այնքան մեծ յարդ կ'ընծայէին իրենք, կրօնքի զգացումին համար ո'չ միայն անօգուտ, այլ վնասակար և կորսարեր են. վասնպի կը թմրեցնեն սիրաը սուտ երաշխիքներով և աղետաւոր տգիտութեամբ:

Հոգի է Աստուած, և անոր մատուցուած երկրպագութիւնը հոգւով պէտք է կատարաւի: Անգամ մը որ մարդուն կրօնական կեանքին մէջ այս սկզբունքը կ'ըլլայ առաջնորդող լոյսը, ա'լ ինքնին կը հասկցուի թէ փրկութիւնը կախում ունի փրկչին հետ անձնական միաւորութենէն, այսինքն օրինաց և շնորհաց զուգընթաց արդիւնագործութեամբ գոյացած արդարութեան հաւատաքէն, որ կենդանի և գործօն հաւատաքն է նոյն խկ: Ա'ն, այս հաւատաքն է որ մեր հոգին հազորգութեան մէջ կը դնէ Քրիստոսի մահուան և յարութեան խորհուրդին հետ, մէկ կողմէ մեղքէն աւերուած նախկին բնութեան չնշումը պատրաստելով մեր մէջ, և միւս կողմէն վերկենցազումի՛ բարոյական վերածննդեան յոյսով իրախուսելով զմեզ:

ԹՈՐԴՈՄ ԵՊԻՍԿ. ԳՈՒՆԱԿԵԱՆ, ՍԵՊ 1928, թիւ 6:

բնութեան կործանարար պառողները կ'երենային . նոյն խակ բարոյական անկում և նղբայրական կոիւներ սոս- կալի համեմատութիւններ առած էին (Ա. Կորն. Ե. 1 : Զ. 6-8): Ուստի վասնգի առաքելական ահազանգը նոյնքան զօրաւոր էր երբ ան, Կորնթացի քրիստոն- եաներուն գրեց, «Եւ ես եղբայրներ, չիրցայ խօսիլ ձե- զի՝ որպէս թէ հոգեւորներու, հապա մարմնաւորներու: Վասնգի դեռ մարմնաւոր էֆ, որովհետեւ տակաւին ձեր մէջ նախանձ, ու հակառակուրիւն եւ բաժանումներ կան. չէ՞ որ մարմնաւոր էֆ եւ մարդկուն կը բալէ (Ա. Կորն. Գ. 1 - 3): Զէ՞ֆ զիտեր որ Աստուծոյ տանար էֆ դուք, եւ Աստուծոյ Հոգին ձեր մէջ բնակած է. երե մէկը Աստուծոյ տանարը կ'ապականէ, Աստուծ զանիկա պիտի ապականէ, վասնգի Աստուծոյ տանարը սուրբ է, որ դուք էֆ (Ա. Կորն Գ. 16 - 17): Զէ՞ֆ զիտեր որ անիրաւնե- րը Աստուծոյ բազաւորութիւնը պիտի շմառանգեն. մի՛ խափուիք, ոչ պոռեիկները, ոչ կուպաւուները, ոչ շնա- ցողները, ոչ իգացեալները, ոչ արուագենները, ոչ զողե- րը, ոչ ագանները, ոչ զինովները, ոչ նախատողները ու ոչ յափշտակողները Աստուծոյ բազաւորութիւնը պիտի շմառագեն (Ա. Կորն. Զ. 9 - 10):

Նախկին եկեղեցւոյ կեանքին մէջ նշմարուած այս կրկնակ վասնգը սակայն, իրականին մէջ մէկ էր: Երկու պարագային ալ — Յիսուս Քրիստոսի շնորհեն դէպի օրենքին զործերը ցոյց տրուած միտումով եւ Եկե- ղեցւոյ անհատական եւ հաւաքական կեանքին մէջ տես- նըլած մարմնաւոր ընթացքով — եկեղեցին զիտակցա- բար կամ անգիտակցաբար, քրիստոնէութեան բուն ոգիէն կը հեռանար: Փոխանակ «Հոգիով զԱստուծ պաշտելու և Քրիստոս Յիսուսով պարծենալու», մարդիկ

իրենց փրկութեան վաստահութիւնը և յաւիտենական կեանքի յոյաց կը զնէին մարմնի — օրէնքի գործե- րուն—վրայ: Նաև՝ Հոգիով սկսելէն ետքը, մարմնով կը վերջանային, մարմնաւոր կ'ըլլային և մարդկօրէն կը քալէին:

Սնուրանալի իրողութիւն մըն է թէ Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ճամբուն մէջ, այսօր եւս միեւնոյն կրկնակ վասնգին մէջ կը գտնուի և առաքելական վասնգի փողը կը հնչէ նոյնքան զօրաւոր նաև մեզի համար:

(ա) Աշխարհ իր ասելի և անասելի մնղքերով եկեղեցիէն ներս խուժեր է. — կեանեով ինկած ենք:

(բ) Մեր պաշտամունքներուն մէջ արտաքինը կը շեշտուի ի վես ներքինին. — աւելի ծիսապատ դարձած ենք:

(գ) Աւետարանի պարզ և մաքուր հաւատքին վրայ, քսան գարերու միջոցին յետամուտ տարրեր աւելցած են. — մեր հաւատալիքներուն վերաբննութեան պէտք ունինք:

Ի՞նչ է ուրեմն, այս պարագաներու տակ, բարե- կարգութեան իմաստը:

Մէկ խօսքով՝ դարձ մը Աստուծոյ ծառայելու, «հո- գիին նորոգութիւնովը եւ ոչ թէ գրին հնուրիթինովը» (Հը- ռովմ. Է. 6). դարձ մը Աստուծոյ Երկրպագելու «հոգ- ունով եւ նուրատութիւնով» (Յովհ. Դ. 24):

Այսպէս էր եկեղեցական բարեկարգութեան ըմ- բռնումը Այնթապի Քրիստոսասէրներուն քով: Անոնք այդ հարցին մօտեցան Աւետարանով և քրիստոնէա- կան փորձառութեան լոյսովը: Երբ կեանքի նորոգու- թիւն ունեցան և նոր կեանքին պահանջներուն հա-

մեմատ ապրեցան, գիտակցաբար կամ անգիտակցաբար, անոնք բարեփոխականներ եղան, թէ՛ ըմբռնումով և թէ՛ կենցաղով: Գործնական և անմիջական բարեկարգութիւն էր այս որ կը գործադրուէր և կը գործադրուի տակաւին, ամէն անգամ որ Աւետարանի լոյազ կը փայլատակէ անհատի մը ներքին խաւարին մէջ, հոն բերելով կեանքի նորոգութիւն և քրիստոնէական աղատութիւն:

Որքան փափաքելի է, և որքան գեղեցիկ ու Աստուածահաճոյ գործ մը եղած պիտի ըլլար, եթէ պաշտօնական Եկեղեցին, առանց անանալու, խօսքէն գործի անցնելով, ընդառաջ երթար բարեկարգութեան այս ողիին, քաջալերէ՛ր Եկեղեցւոյ մէջ հոգեւոր շարժումը, իւրացնէ՛ր բարեկարգութեան աւետարանական մէթոար, պնդօրէն փարելով «Հոգիի նորոգութեամբ քալելու» և «Հոգեւով ու ճշմարտութեամբ Աստուծոյ երկրպագելու» սկզբունքին և պաշտօնապէս նուիրագործելով ատոր բոլոր բարի ու տրամաբանական հետեւանքները:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երկու Խօսք	Է
Քրիստոսասիրացի Ծնունդը	5
Աւետարանչական Գործունէութիւններ	7
Կրթական Շարժում	13
Վարդապետական Տարբերութիւններ	28
Բաղխումներ Ազգ.-Եկեղեցական Խշանութիւն-	35
ներու Հետ	48
Քրիստոսասիրաց Ընկերութիւնը Մեծ Պատե-	53
րազմէն Ասդին	
Եկեղեցական Բարեկարգութեան Հիմնական	
Սկզբունքը	57



ՀՀ Ազգային գրադարան



NL0163061

Հեղինակին Հասցեն

S. G. MATOSSIAN

«/o Mr. H. Tashdjian

Rue Tilel, № 11

Alep, Syrie

Գիւ 3 Ֆբրւրի ԿԱՄ 20 Աշնթ